



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1643

ՏՐԱՎՈՅ ՏՂԱՑՈՑ

ԿԱՄ

ՑԱՅՑՈՅ ԻՐԵՆՑ ԾՆՈՂՈՑ ԱԽԵԵՑԻ
ԳԵՐՑԵԿՈՐՈՒԹԻՒՆԵՐԸ

ՊԱՐԵՐԱԲԵԼԻ Ն ԳԱՎԱՐԱԿԱՆ 13.2016

Ե ՀՕՅ ԲԱՐԱ



Ա. Պ. Օ. Լ. Ի. Ա.

ՑՊԱԳՐԵԱՑ ՑՈՎԱԵՓ ԳԱՎԱԶԵԱԾ

17

Դ - 36

366

ՊԱՐՏՅ ՏՂԱՅՈՑ

17
Դ-36

ԿԱՄ

Տ Ղ Ա Յ Ո Ց

ԻՐԵՆՔ ԾՆՈՂԱՑ ՈՒՆԵՑԱԾ

ՊԱՐՏՅԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ԳԱՂՎԱԿԱՆ ԼԵԶՈՒԿ

Ի ՀԱՅ ԲԱՐԲԱՐ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ ՅՈՎՈՒԹԻՒՆ ԳԱՎԱՅԵԽ

— 1873 —

2010

ЧИТАЛЩЕ
„КРАСИРАЦ“

Чи. № 1821/55



36252-66

2001

Ա. Զ. Դ.

Պարրօ Գաղղիացի հոչակաւոր հեղինակին “Պարտք տղայոց” անուն գիրքը՝ որ բոլոր Գաղղիայ դպրոցներուն մէջ հասարակոց կրթութեան ժողովցն մասնաւոր արտօնութեամբը կը գործածուի, արդէն հայերէնի թարգմանուած ու չորրորդ տպագրութեան հասած է, բայց Հայ մանկուցն այսպիսի օդտակար գըրքոյի մը սպառելու վրայ ըլլալն քաջ գիտնալով, գաղղիացի հեղինակէն որբագրեալ վերջին օրինակներէն կրկին թարգմանութեամբ, զայն ՚ի լոյս ընծայել կը փութամք։ Ապահով եմք որ Ազգը մեր բարի գիտաւորութիւնը տեսնելով այս փոքրիկ աշխատութիւննիս սիրով պիտի ընդունի ու մեր ջանքը պիտի պահի։

Մեր բուն նովատանիկ Հայ մանկուցն ծառայութիւն մը մասքութիւննել է, աքեղ ապագային վրայ միշտ մեծ յօս ունեցեր ու որոյ Հայութագիմնաթեան ալ միշտ ցանկացող եղեր եմք։

Ա. Ա. Տ.

50799. Կ. 1.



ՏՂԱՅՈՑ

ԻՐԵՆՑ ԾՆՈՂԱՑ ՈՒԽԵՑՄԾ

ՊԱՐՏԱԿԱՋՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԾՆՈՂԱՑ ՊՈՐՏՈՒՊԱՏՇԱՑ ԵՂԱԾ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ

ԱՍՏՈՒԱԾ ՀԻՆգԵրորդ պատ-
ուիրանին մէջ ըստ մարդուս .
“Պատուել , քու հայրդ ու մայ-
րդ որպէս զի երկայն կեանք
Ժ’ունենաս ։”

Այն մարդ կային օրէնքը , որոնց
հնազանդիլը ամենուս պարտքն
է , սա յօդուածը կը պարունա-
կէ . “Տղայ մը միշտ իր հայրն ու
մայրը պիտի պատուել ու յար-

գէ , և մինչեւ որ չափահաս
ըլլայ , անոնց իշխանութեանն
ներքեւ պիտի մնայ „ :

Ուրեմն թէ Աստուածային և
թէ մարդկային օրէնքը մի և նոյն
բանը կը հրամայեն . կրօնքն ու
հայրենիքը , որոնք մեր վարմուն-
քը ուղղելու իշխանութիւն ու-
նին , մի և նոյն պարտականու-
թեան ներքեւ կը դնեն զմեզ :

Բայց թէ որ այդ Աստուա-
ծային պատուիրանը ու մարդ-
կային օրէնքը մեզի անծանօթ ալ
ըլլային , մեր ծնողքը մեծարելու
պարտքը ըստ ինքեան սրբազն
բան մը պիտի սեպուէր , որով
հետեւ մի և նոյն օրէնքը մեր
սրտին մէջ գրուած ու մեզի բը-
նական օրէնք եղած է :

Մինչ ապերախտութիւնը մո-
լութեանց ամենէն ատելին է ,

Երախտագիտութիւնը պարտա-
կանութեանց ամենէն սրբազն
նը կը համարուի :

Արդ՝ մեր հօրմէն ու մօրմէն
աւելի որո՞ւ երախտագէտ ըլ-
լալ կը պարտաւորինք :

Մենք աշխարհիս վրայ չկա-
յինք . Աստուծմէ ետքն ալ մեր
կեանքը մեր ծնողացը կը պար-
տաւորինք . անոնց միջոցովն է
որ նախախնամութեան մարդ-
կային ազգին շնորհած բոլոր բա-
րիքը կը վայելենք , անոնցմովէ
որ մենք Փրիստոնեայ ու Հայ
եղած ենք , անոնց ձեռօքն է որ
Աստուած Ճանչնալու և անոր
ծառայելու անգին երջանկու-
թիւնն ունեցեր ենք , և Աս-
տուծոյ՝ առաքինիներու համար
խոստացած վարձքին արժանի
ըլլալու յոյսը :

ՄԵՆՔ տկար ու ամեն տեսակ
ցաւերու ենթակայ կը ծնանինք,
մեր ծնողքը անվեհեր աշխատա-
նօք ու մտադիւր խնամօք անոնց
մէ մեզ կը պաշտպանեն։ ՄԵՆՔ
ամեն բանէ զուրկ կը ծնանիմք,
մեր ծնողքը մեզի պէտք եղած
օգնութիւնն առատապէս մա-
տուցանելէ չեն դադրիր։ Տգէտ
կը ծնանինք, մեր ծնողք մեր միտ-
քը կը լուսաւորեն, մեզի ամեն
բան ճանչնալ ու խօսիլ կը սով-
րեցնեն։ Այն ամեն բան որ մեր
աշխարհ եկած ատենը չունինք,
ու մեծնալնուս հարկաւոր է
մեզի, իրենց խնամօքը ձեռք կը
բերենք։

ՄԵՐ ծնանելէն առաջ, մեր
հայրը մեզի համար կը մտածէր,
մեզի պէտք եղածը ժողուելու
կաշխատէր, մեր օգտին համար

կարելի եղածին չափ խնայողու-
թիւն կընէր, շատ բանէ ինքզին-
քը կը զբկէր որպէս զի մենք բա-
նի մը կարօտութիւն չունենանք։

ՄԵՐ մայրը գուցէ աւելի նե-
ղութեանց մէջ կիյնայ մեր սի-
րոյն համար։ Տղան իր որովայ-
նին մէջ կը կրէ, անոր կեանք
կուտայ, կը դիեցընէ ու ամեն
ազգի խնամք կը մատակարարէ
անոր։ Բայց նորածին տղան գեռ
չանչնար իր մայրը, ուսկից այդ-
չափ գորովալի սիրոյ հաւաստիք
կընդունի, գեռ չկրնար իր պի-
տոքը իմացնել, բայց մայրը ա-
նոր պէտք եղածը ու հաճելին
գուշակել կը ջանայ։ գիշեր ցո-
րեկ անոր համար անդադար կը
չարչարուի, և չգիտէր թէ ինչ
վարձք պիտի ընդունի այդքան
տառապանաց փոխարէն։

Տղուն հիւանդութեան ժամանակ հայրն ու մայրը ժրացան խնամք կը տանին անոր . իրենց անձնական առողջութիւնը կը մոռնան՝ տղուն առողջութեան վրայ հսկելու համար : Միշտ կը դողան որպէսզի բանէ մը զուրկ չմնայ , և իրենց առ Աստուած ուղղած աղօթքին մէջ անդադար բարիք կը խընդրեն իրենց զաւկին համար :

Ուսման պարապելու ատենը հասնելուն , կաճապարեն սոր վեցնել անոր այն ամեն բան որ մը իրեն օգտակար կրնայ ըլլալ : Զանի դպրոց կը զրկեն կը թելու համար , և ամեն ծախք սիրով կը նծայեն : Զանի առաքինի ընելու , կրօնքի , արդարութեան ու պատույզ զգացումներով զարդարելու համար ամեն ջանք ՚ի

գործ կը դնեն : Իրենց աստիճանին համաձայն անփիկա պատուաւոր կերպով ապրելու վիճակի մը մէջ կը դնեն : Երբեմն նաեւ , զանի լաւագոյն վիճակի մը մէջ դնելու համար իրենց կարողութենէն աւելի զոհողութիւններ կը նեն և պարտական ալ կիյնան :

Երբոր ամուսնանալու տարիքըն հասնի , իրենց ստացուածքին մէկ մասէն կը զրկուին , ու մնացորդը մէծ խնայողութեամբ կը դորձածեն իրենց մեռնելնետքը դարձեալ անոր թողլունպատակաւ :

Մէկ խօսքով , անդադար իրենց տղուն երջանիկ ըլլալուն կաշխատին , անոր վրայ անփոփոխելի գորով մը ունին , և կարծես թէ սոսկ անոր համար կապրին :

Ի՞նչպէս կրնայ ըլլալ ուրեմն
որ տղայ մը բոլոր կեանքին մէջ
իրեն հօրը ու մօրը խորին ու
չափէ գուրս երախտագիտու-
թիւն մը չունենայ :

ԶԿՆՈՐՍԸ ԵՒ ԻՐ ՏՂԱՆ

Տիէթ քաղքին մէջ տարիքը^ը
առած բարեբարոյ ձկնորս մը,
Պօղոս անունով տղայ մը ունէր :

Կրնար հանգիստ ասլրիլ, քիչ
աշխատելով և իր կեանքը ալէ-
կոծեալ ծովու վրայ, փոթորկա-
լի գիշերները այնպէս վտանդի
մէջ չձգելով, բայց իր տղուն
օգտակար ըլլալու համար ա-
մեն աշխատանաց յօժարու-
թեամբ կը համբերէր ու այն
վտանդներուն մէջ կը մղէր զին-
քը առանց երկիւղ մը զգալու :

Պօղոսին մայրը տղուն վրայ
մեծ խնամք ու սէր ունէր : Պօ-
ղոս երկու անգամ իր մանկա-
կան հասակին վտանգաւոր հի-
ւանդութենէ բռնուեցաւ, ան-
տարակոյս պիտի մեռնէր, եթէ
առանց իր մօրն անձնուեր խնա-
մոցը մնար : Ուրեմն իր կեանքը
քանի մը անգամ անոր պարտա-
կան էր :

Երբ բան մը սորուելու ըն-
դունակ եղաւ, այս բարի ծը-
նողքը զանի գպրոց զրկեցին :
Պօղոս շատ յառաջացաւ ուս-
մանց մէջ : Դասատունանոր յա-
ռաջադիմութեան վրայ ուրա-
խանալով, ստիպեց իր աշակեր-
տին ծնողացը՝ որ կարելի եղածին
չափ խնամք տանին անոր նիւ-
թական պիտոյից և բարի վարուց.
Անոնք ալ հաւանեցան, և այս

ճախքին դիմանալու համար, ի
րենց աշխատանքն ու խնայու-
թիւնն կրկնապատկեցին :

Յատ անգամ այս բարի հայրը
ու գորովագութ մայրը իրենց
կերակուրին համար, կտոր մը
հացով ու գաւաթմը հասարակ
գարեջուրով գոհ ըլլալ բաւա-
կան կը սեպէին, որպէս զի կա-
րող ըլլան Պօղոսին ուսուցիչ
ներուն վարձքը վճարելու և
ուսմանցը պէտք եղած գիրքերը
գնելու համար :

Աստուած օրհնեց այս բարի
ծնողաց զոհողութիւնները, և
իրենց տղուն բարի վարքը վար-
ձատրեց : Պօղոս հմուտ ու քա-
ջասիրտնաւաստի մը եղաւ : Յատ
գեղեցիկ գործերով նշանաւոր
ըլլալէ ետեւ, Տէրութեան ծովա-
յին զինուորութեան մէջ ըն-

դունուեցաւ պաշտօնակալի աս-
տիճանով, ու քիչատենէն բարձ-
րագոյն աստիճանի մը հասաւ :

Այն ատեն ծնողացը համար
պարտէ զով գեղեցիկ տուն մը
վարձեց, ու իրենց ծերութեան
օրերուն երջանկութեանը ա-
մեն պէտք եղածն հոգալ փու-
թաց :

Ծովու վրայ չգտնուած ատե-
նը անոնց քով կը բնակէր, ան-
ձամբ անոնց կը ծառայէր, և
բոլոր գիշերներն անոնց հետ
կանցընէր : Միշտ անոնց գորո-
վալի սէր ու մեծարանք կը ցու-
ցընէր, մեծ հոգ կը տանէր որ
իրեն այցելութեան եկողները
իր ծնողքն ալ նմանապէս պատ-
ուեն, ու առանց ծնողացը մաս-
նակցութեանը երբէք զուար-
ճութիւն մը չէր վայելէր :

“Աիրելի որդեակ”, կը գոչեին
անդադար այս յարգելի ծնողքը,
“քեզի ինչեր պարտական չենք”:
— Դուք ինձի բան մը պար-
տական չեք, կը պատասխաներ,
իսկ ես ամեն բան պարտական
եմ ձեզի, Զեղի կը պարտաւորիմ
ինչոր եմ, ինչ որ ունիմ և ինչ
որ գիտեմ. թէ որ ամեն ձեռքէս
եկածն ալընեմ, երբէք չպիտի
կրնամ այսպիսի սրբազան պարտ-
քի մը արժանի հատուցում ը-
նել:

ՈՐԴԻԱԿԱՆ ՍԵՐ

Մեր ամեն սիրած բաներէն
աւելի մեր հայրն ու մայրը սի-
րել պարտաւորեալ ենք, վասն
զի անոնց մեզի ըրած ծառայու-
թեանց հաւասարը ոչ ոք կրնայ
ընել մեզ:

36852 - 66

Մեր կենաց ամբողջ ընթաց-
քին մէջ, ոչ երբէք պիտի գըտ-
նենք անանկ մէկը որ մեր ծնողէ-
քէն աւելի զմեզ սիրէ :

Քանի որ մեծնամք, ընկերներ
պիտի ունենամք, և այս ընկե-
րութեան մէջէն պիտի ընտրենք
բարեկամներ, բայց այս մեր
ընտրած կամ դիպուածով պա-
տահած բարեկամներնիս որչափ
որ ալ եռանդուն և անկեղծ
սէր ցուցնեն մեր վրայ, ժամա-
նակ կրնայ ըլլալ որ զմեզ թո-
ղուն, խափեն կամ մեզմէ ե-
րեսնին դարձնեն, մեր այնպիսի
մէկ նեղ ժամանակին մէջ որ ի-
րենց կարօտիմք. Հեռաւորու-
թիւնը կամ ընտանեկան նոր
կապերը կամ նորէն ստացուած
բարեկամական երեւոյթները
պիտի կրնան զմեզ մոռցնել տալ



անոնց, ասկեց պիտի իմանամք որ
բարեկամական կապերը խար-
խուլեն, և երբեք չեն կրնար
հաւասարիլ այն չքնաղ կապե-
րուն որ մեր հայրն ու մայրն
մեզի կրնծայեն, որոնք չեն եր-
բեք խարերայ և ոչ նենգեալ,
որոնք զմեզ չեն կրնար թողուլ
կամ մոռնալ իրենց ամենաթշշ-
ուառ վիճակնուն մէջ անգամ,
իրենք ցուրտէն սառած ժամա-
նակնին, առանց ինքզինքնին հո-
գալու, զաւկնին կը խնամեն :

Մեր ուրիշ սիրած բաներուն
կորստեանը դարման դտնելը եր-
բեմն կարելի է : Այնպէս չենք
կրնար ըսել բարի հօր մը կամ
բարի մօր մը համար ալ : Երբ
զանոնք կորսնցնելու դժբաղ-
դութիւնն կունենանք, անոնց
տեղը և ոչ մէկ բանով մը կըր-

նամք լեցնել, անկարելի է մեզ
գտնել այնպիսի անձ մը որ իւր
ծնողաց պէս վարուի տղուն հետ
որ իւր հայրը կամ ծնողքը կոր-
սունցուցած է :

Ուրեմն գորովանօք սիրենք
մեր ծնողքը : Որչափ որ զանոնք
սիրենք այնչափ խելացի և յար-
գելի ըլլալու յոյս կունենանք .
այս սէրը, որ Աստուած ինքն
պատուիրեր է մեզի, առաքի-
նութեան սիրոյն հետ խիստ
գիւրութեամբ կը միանայ . ո-
րովհետեւ որչափ որ մեր ծնող-
քը սիրենք, այնչափ կը ջանանք
զանոնք գոհ ընել, և կարելի չէ
անոնք ուրիշ միջոցներով գոհ
ընել, բայց միայն թէ բարի
վարքով մը :

Սիրենք մեր ծնողքը ինչպէս
որ են և ինչպէս որ Աստուած

զանոնք մեղի պարդեւերէ . սիւ
ըենք , ոչ միայն իրենց անձը ,
այլ իրենց վիճակն ու աստիւ
ճանն ալ :

Թէ որ մեր ծնողքը աղքատ ,
աննշան ու գժբաղդ են , պէտք
չէ որ ուրիշ աւելի հարուստ ,
պատուաւոր ու երջանիկ ըն
տանիքի մը մէջ ծնած ըլլալու
փաղձանք . ասի ամբարիշտ և
մեղապարտ զգացում մը , և
Աստուծոյ գէմ հայհոյանք մի
է : Բայց ընդհակառակն , եթէ
կարելի է , պէտք է որ զանոնք
սիրենք այնչափ , որչափ որ մեր
կարողութիւնը կը տանի . որով
հետեւ մեղի համար ու մեր
պատճառաւը շատ ինչքերէ և
զբօսանքէ զրկուեր ու մեծ նեւ
զութիւններ կրեր են , անոր
համար նաեւ զանոնք սիրելու

Ենք որ մեր գործին ու մեր բա-
րի վարքը իրենց վշտացը գուցէ
միակ մսիթարութիւն մը ըլլայ :

Ուրեմն չնախանձինք այն տը-
ղոց վրայ՝ որոնց ծնողքը մեր
ծնողքէն աւելի հարուստ ու
երջանիկ են , բայց ուրիշ տղոց
մէ աւելի մեր ծնողքը գոհ ու
երջանիկ ընելու ջանանք :

ՄԻՌԹԻԼ

Ամառուան իրիկուն մը Միո-
թիլ պատանին իր տնակէն
գուրս ելեր՝ լճակի մը քովը կը
շրջէր , որուն ջրերը լուսնի
փայլունութիւնը . կը ցոլացը
նէին : Այս քաղցրիկ լուսնի
լուսով լուսաւորուած դաշտին
հանդարտութիւնը , երեկոյեան
գեղեցկութիւնը , սոխակին փա-
փուկ դայլայլիկը , պատանին

պահ մը հիյանալի խորհրդա-
ծութեանց մէջ ձգեցին :

Յետոյ դարձեալ կանանչագեղ
բարունակներով զարդարեալ
կամարին տակը եկաւ, որն որ
իւր բնակարանին դրանը վրայ
շուք կընէր : Հոն էր իր ծերու-
նի հայրը, որ մարդագետնին
վրայ բազմած խաղաղ կը ննջէր :

Երիտասարդ պատանւոյն սիր
տըն ելնելով կանկ կառնէ ու
իր հայրը կը դիտէ, նայած ա-
տենը բերլրալի զգացում մը
կիմանար : Նայուածքը միշտիւր
հօրը վրայ էր, մերժ ընդ մերժ
տերեւներուն մէջէն երկինք
կը նայէր, սիրոյ և ուրախու-
թեան արտսուք աչքերէն կը
հոսէին, ու կըսէր :

“Ո՞վ դու, որ Աստուծու-
թեքն ամենէն աւելի կը պատ-

ուեմ, ով իմ հայրս, ինչպէս
քաղցրիկ կը ննջես, ոհ արդար
մարդուն քունը որչափ խաղաղ
է : Անտարակոյս այս իրիկուն
տնէն դուրս ելած պիտի ըլլաս
աղօթքդ Աստուծոյ մատուցա-
նելու համար, և առանց քու
գիտնալուդ աչքերդ գոցուած
պիտի ըլլան” :

“Անտարակոյս, ինծի համար
ալ աղօթեցիր, ոհ ինչպէս եր-
ջանիկ եմ : Աստուած քու ա-
ղօթքդ կը լաէ : Եթէ մեր դաշ-
տերն բերրի հունձքերով կը
ծածկուին, եթէ մեր մարդա-
գետիններն բազմաթիւ հօտեր
կը սնուցանեն, յայտնի է որ
քու առաքինութեանդ պատ-
ճառաւ Աստուած զմեղ ալ
կ'օրհնէ” :

Երբ քու ալեւոր հասակիդ

տարած խնամքէղ սիրտդ շարժած ուրախութեան արտսութք կը հեղուս, ու աչքերդ երկինք վերուցած երկնից օրհնութիւնը կը հրաւիրես իմ գլխուս վըրայ, ոհ, ի՞նչպիսի երջանկութիւն մը սիրտս կը բարախէ:

Ի՞նչպէս քունիդ մէջ կը ժըպտիս. ոհ ապահով եմ որ այդքան յաճախ ըրած բարեգործութեանցդ մէկուն վրայ կերազես . . . : Բայց քու հասակիդ, ցօղին ելնելու ու գիշերային զովարար հողմին փչելու ատենը բացօղեայ ննջելդ վտանգաւոր կրնայ ըլլալ քեզի:

Այս խօսքերն ըսելով, ճակատը համբուրեց, կամացուկ մը զանի արթնցնելու համար, գրկեց ու տուն տարաւ որպէս զի հայրը հանգիստ ու խաղաղքուն ննջէ:

ՈՐԴԻՌԿԱՆ ԵՐԿԻՒՂ, ՀԼՈՒԹԻՒՆ
ՈՒ ՀՆՍՉԱՆԴՈՒԹԻՒՆ

Քանի որ մեր ծնողքը կը սիրենք, պէտք է որ անոնց տհաճութիւն ու նեղութիւն պատճառելէ զգուշանանք, այսինքն պէտք է որ վախնանք անոնցմէ:

Մեր ծնողքէն վախնալը, անոնց տժգոհութիւն տուողքաներէ փախչիլն է, մեր գործերը ու խօսքերը այնպէս կանոնաւորելն է որ միշտ անոնց սիրոյն արժանի կ'ըլլանք:

Բայց տղուն վախը գերիի վախչէ: Գերին իրեն տիրոջը պատժէն կը վախնայ, սակայն տղան իրեն հօրը ու մօրը տժգոհութեան պատճառ տալէն կերկնչի:

Այս կերպով վախնալու ենք մեր ծնողքէն . այս երկիւղը չէ մէ միայն սիրոյ ու գորովա-

նաց հետ կատարելապէս կը
համաձայնի, այլ նաեւ անկէ
անբաժանէ, քանզի նա որ սրբ
տանց կը սիրէ իր ծնողքը, զա
նոնք վշտացնելէ խորշելու է:

Թէ որ ծնողք երբեմն մեզի
հետ չափէ դուրս ներողամը
տութեամբ կը վարուին, պէտք
չէ որ անոնց ներողամտութիւն
ու չարաչար գործածենք, և թէ
մեր յանցանքը շուտով նե-
րեն, անոնցմէ երկնչելէ պէտք
չէ որ դադրինք: Որովհետեւ
այս տարօրինակ ներողամտու-
թիւնը, որ իրենց չափազանց
բարեսրտութենէն առաջ կու-
գայ, մեզ համար նոր պատճառ
մ'ըլլալու է անոնց սիրով վրշ-
տացնելէ փախչելու:

Ուրեմն պէտք է որ միշտ ա-
նոնց հնազանդինք:

Հօր ու մօր հնազանդիւը, ա-
ռանց տրտնջալու, փութանա-
կի ու սիրով անոնց կամացը հա-
մեմատ վարուիլն է:

Տղան անոնց խրատը, յորդո-
րանքը, ազդարարութիւնը,
յանդիմանութիւնը, կշտամ-
բանքը ու պատիմն ջերմեռանդ
ու հլու հնազանդութեամբ ըն-
դունելու պարտաւորեալէ, ո-
րովհետեւ ծնողք երբէք չեն
ուզեր իրենց որդւոյն չարու-
թիւնը տեսնել ու պատժել.
ուստի ինչ որ ալ ընեն յակա-
մայից, և իրենց որդւոյն բարի
գաստիարակութիւն մը տալու
համար է:

Ծնողաց իրենց տղուն ցըցու-
ցած խստութիւնը, անոր վրայ
ունեցած սիրոյն ապացոյցն է,
զանի բարի ճամբուն մէջ ա-

ուաջնորդելու պարտաւորեալ
են. ասի իրենց իրաւունքն ու
պարտքն է : Այս պարտակա-
նութիւնը՝ բնութիւնը, կրօնքը
ու հայրենիքը տուեր է իրենց .
ուրեմն արդարացի է որ տղան
անխոտիր անոնց կամքին հնա-
զանդի :

Յանդիմանութիւնները հե-
ղութեամբ ընդունելու է ,
պէտք չէ երբէք խստութեամբ
պատասխանել, չեմ ըսեր հը-
պարտ ու ամբարիշտ շարժում
ներով, որովհետեւ յայտնի բան
մ'է որ իր հօրը ու մօրը հետ
ամբարտաւանութեամբ ու լըր-
բութեամբ վարուող տղան խո-
րին անարդանաց և խիստ պատ-
ժոյ արժանի էակ մ'է :

Ուրեմն յանդիմանութեանց՝
ուրիշ կելպով պատասխանելու

չէ, բայց եթէ վերստին անոնց
չարժանանալու անկեղծ խոս-
տումով: Հաստատառաջադրու-
թիւն գնել ու պահելու ջա-
նալ պէտք է : Զար գործի մը
վրայօք խօսք եղած ատենը բա-
ւական չէ լսել. “Ալ այս բանը
չպիտի գործեմ”, պէտք է ալ
ան բանը չգործել, և ուխտել
անկից հեռանալու :

Ծնողք երբեմն կստիպուին
իրենց տղաքը պատժել. այս ալ
անոր աղէկութեանը համար է,
անոր վրայ գորովալի սէր մ'ու-
նենալուն նշանն է, թէ որ ա-
նոր պակսութիւնները ուղղե-
լու համար ամեն իրենց ձեռ-
քէն եկած միջոցները չեն գոր-
ծածեր, նշան մ'է որ պէտք ե-
ղածին պէս իրենց տղան չեն
սիրեր :

Ծնողքէն պատիժ ընդունող
տղան պէտքը չէ որ երբէք պատ-
մէն փախչելու աշխատի, աս
պատճառաւ իրենց ծնողացը
գէմ զայրանայ կամ անոնց սի-
րոյն վրայ տարակուսի, այլ այն
պատիմն անոնց սիրոյն մէկ նոր
ապացոյցն համարելով խոնար-
հութեամբ ընդունելու է, մէկ
մ'ալ այդ պատժոյն չարժանա-
նալու հաստատ առաջադրու-
թեամբ :

Ծղան պէտք է որ տրտմի
պատժուելուն համար, բայց
ոչ թէ քաշած պատժոյն ու
վշտին պատճառաւ, այլ տրտ-
մելու է իր ծնողացը պատճա-
ռած գժգոհութեան ու նեղու-
թեան համար, որ կզգան իրենց
տղան ամեն անդամ պատժելու-
բռնագատուած ատեննին :

Ծղայ մը ամեն ջանք իգործ
դնելու է իւր ծնողացը վիշտ չը
պատճառելու մասին, որպէս
զի ծնողաց հանգստութիւնը և
խորհուրդը չխանգարէ : Բայց
երբ գժգաղդաբար չյաջողի,
և իրեն աղեկութեանը համար
զինքն պատժելու տիսուր պարտ-
քը ձեռք առնեն, պէտք է որ
դոհ ըլլայ ու իբր նոր բարե-
րարութեան մը համար անոնց
չնորհակալ ըլլայ :

Ծղայ մը որ իր ծնողքէն կը
վախնայ և անոնց խօսքին կան-
սայ միշտ անոնց կը հնազանդի,
այսինքն իր ծնողքին հրամանին
համեմատ կը գործէ, և անոնց
արգիլած բաներէն հեռու կը
փախչի :

Ճշդիւ հնազանդիլը բաւա-
կան չէ, այլ պէտք է յօժարու-

թեամբ հնազանդիլ, այսինքն
պէտքը չէ ակամայ հնազանդիլ
ծնողաց պատուերներուն, այլ
զանոնք բարի, արդարացի և ի
մաստուն համարելով հաճու
թեամբ անոնց անսալ: Որովհե
տեւ ծնողք, հրաման ու ար
դելք մը ըրած ատեննին, յայտ
նի բան մի է որ միշտ մեր վրայ
ունեցած գորոխալի սերէն ու
մեր ձշմարիտ օգուտէն շար
ժեալ կը գործեն:

Փանի որ մեր ծնողացը հնա
զանդիլը հաճութիւն մը պիտի
պատճառէ մեզի, պէտք է որ
այս հաճութիւնը յայտնենք
անոնց հրամաններն առատա
պէս և ամենայն սիրով կատա
րելով:

Տղայ մը որ գանդաղաբար կը
կատարէ իրեն տրուած պատ

ուելմերը, զանոնք երկու երեք
անգամ կրկնել կուտայ, իրեն
հրամայուած բաները գործադ
րելու ատենը զայրոյթ կը ցու
ցընէ, տհաճելի էակ մ'է. ա
նոր բարի սիրտ ունենալուն
վրայ անգամ մարդ կրնայ տա
րակուսիլ:

Հնազանդութիւնը պէտք է
կատարեալ ըլլայ, այսինքն, ինչ
պէս կարեւոր բաներու՝ նոյն
պէս ալ թեթեւ բաներու մէջ
պէտք է անոնց հնազանդիլ:

Որովհետեւ, սուտ շխօսե
լու համար տրուած պատուերն
կատարելը մէծ հնազանդու
թիւն մի չէ, գէշ շխօսիլն ալ,
չբամբասելն և սուտ տեղչերդ
նուլն ալ ծանրչեն, բայց աստ
ուածային և մարդկային օրիւ
նաց ամենուն մէկէն հնազան-

գելու համար պէտք է թեթեւ
հնազանդութիւնները կատա-
րել, որպէս զի յաջորդաբար ա-
նոնք ալ սովորելու կարող և
վարժ ըլլանք :

Անհնազանդութեան թեթե-
ւը չըլլար: Անհնազանդութիւնը
ըստ ինքեան այնպիսի մեծ չարիք
մըն է երբ դիտմամբ գործուի
միշտ յանցանք է որչափ որ թե-
թեւ բանի մը համար աւըլլայ.
միայն այն ատեն ներելի կրնայ
սեպուիլ, երբ մոռնալով կամ
անմտադրութեամբ գործուած
ըլլայ :

Բայց մոռնալն ու անմտադ-
րութիւնը արդէն իսկ մեծ
յանցանք են, և ջանալու եմք
անկէ բոլորովին ազատ ըլլալ:

Որովհետեւ անհնազանդու-
թիւնը տղու մը համար շատ տը-

խուր հետեւանքներ կրնայ ու-
նենալ: Տղան բանի մը վրայ չը-
կրնար դատաստան կտրել, բա-
րին չարէն, օդտակարն վնասա-
կարէն չկրնար տարբերել, իր
գործոցը հետեւանքները չկրնար
նախատեսանել: Իր ծնողքը,
ընդհակառակն խոհեմութիւն
ու խելք ունին, գիտեն ինչ որ ի-
րեն օդտակար կամ վնասակար
կրնայ ըլլալ թէ նոյն միջոցին և
թէ ետքը: Տղուն գործոցը ամեն
բարի կամ չար հետեւանքներն
կը ճանչնան: Անոնց պարտքն է
որ միշտ զինքը ուղղեն, ինքն
ալ անյապաղ և առանց մեկ-
նութիւն ուղելու անոնց հրա-
մաններուն պիտի հնազանդի,
միայն այն բանին վրայ իրեն
խելք հասցնելը երբ դժուար
երեւնայ, պէտք է անոնք միայն

Հարցնելու սովորի : Անոնք մեկնութիւն տալու պարտաւորութիւն չունին : Եւ թէ կարելի է որ ինքն ալ այն մեկնութենենքան մը չկրնայ հասկենալ :

Ամեն անգամ որ ծնողք բան մը կը հրամայեն կամ կարգելուն իրենց տղուն , անոր աղէկութեանը համարէ : Պէտք է համոզուի թէ արդիլուած բանը , միշտ գէշ է , թէ եւ ինչո՞ւ համար գէշ ըլլալը չգիտնայ , ու պէտք է որ այդ բանեն մեծ ըլքուշութեամբ խորշի :

Կան տղաք , որ իրենց տրուած հրամաններուն առանց ուղղակի անհնաղանդ գտնուելու , խորամանկ միջոցներ կը հնարեն անոնցմէ խոյս տալու համար : Ասոր կըսեն պատուերէ կամ արգելքէ մը փախչիլ : Աղէկ ըզ-

գուշանանք այսնուաստացուցիչ խորամանկութիւններէն : Ասոնք կրնան տղան խարդախութեան ու կեղծաւորութեան վարժեցնել , որոնք ատելութեան արժանի մոլութիւններէն :

Ուրեմն անկեղծաբար , կատարելապէս և ուրախութեամբ հնաղանդինք : Ասանկով մեր խիղճը մէշտ հանգիստ կ'ըլլայ , խոյս կուտանք այն անհամար չարիքներէն , որոնք անհնաղանդութեան անհրաժեշտ գէշ հետեւանքներն են :

ԱՆՀՆԱՂԱՄ

Էմիլ գարբնոցի մը մօտերը բնակող որբեւայրի կնոջ մը զաւակներ . տանը պատուհանները բաւական հեռուն գըտ-

նուած գետի մը վրան կընայէ
ին :

Հոն , գետին բոլոր լայնու-
թեանը վրայ ջուրն արգելող
կամուրջ մը ձգուած էր , որ գե-
տին ջրերուն մէկ մասը գէոդ ՚ի
դաշտերն կը դարձնէր ուր հար-
կը պահանջելուն , սահանք դառ-
նալով առուակներու կը բաժ-
նուէին կամ ջրվէժի նման վար
կը հոսէին :

Այս ջրանցքի նման տեղին
բերանը , գետը թումբով մը
նեղցած , այս անցքէն բռնի
գուրս ժայթքող ջրակումբը
դարբնոցին հսկայ անխւը կը
դարձնէին :

Այս անխւը եօթը մէթը տը-
րամագծի վրայ երեք մէթը լայ-
նութեամբ տափարակ աախտա-
կէ թեւեր ունէր . այսինքն ,

ջուրը տակէն առնելով գետին
հոսանքին ուժովը կը դառնար :
Ասանկով անխւը ահագին գե-
րան մը կը դարձնէր , որն որ
դարբնոցին չէնքին մէջէն անց-
նելով կը դառնար ու ահագին
մուրճ մը վեր կը վերցընէր ու
վար կը ձգէր : Այս մուրճը եր-
կու երեք հարիւր քիլոկրամ
ծանրութեամբ երկաթի կտոր
մ'էր , որ գործաւորք կատակի
համար , վայրի ծիծառն կամ
պղուի մուրճ կը կոչէին :

Յայտնի բան մընէ որ գետին
այս տեղի հոսանքը խիստ արա-
գընթաց էր ու քանի անխւին կը
մօտենար երթալով կը սաստկա-
նար :

Սոսուդիւ , ջուրը անխւին ու
թումբին վրայ կարկաչահոսու
ահագին սաստկութեամբ կը

գահավիճէր, ու փրփուրի յոր
ձանքներն հեռուները կը թըռ-
ցընէր :

Եմիլի մօրը բնակած տունը
այս ջրանցքին մօտ էր :

Եմիլի գլխաւոր պակասութիւ-
նը անհնազանդութիւնն էր :

Մօրը վրայ մեծ սէր ունէր,
ու անոր քովն եղած ատենը,
ամենեւին դժգոհութեան ա-
ռիթ չէր տար . սակայն անկէ
չէր վախնար, անոր աչքին առ-
ջեւէն քիչ մը հեռանալուն՝
յանդիմանութեան արժանի
գործերէ չէր զգուշանար :

Ասեւ դպրոցը չէր աշխա-
տեր, ու տասնեւմէկ տարուան
հասակին՝ ուրիշ բան չէր գիւ
տեր, բայց եթէ քանի մը գիր
քովէ քով բերել ու կապել :

Դասի ատենէն դուրս, ան-

միտ ու անառակ տղոց հետ կը
շրջէր, որոնց հետ տեսնուիլն
անգամ մայրն արգիլերէր իրեն :

Այս բարի մայրը իր տղան
այս գէշ ճամբէն ետ կեցնելու
համար, մեծամեծ դժուարու-
թիւններ կրեց . ամեն օր զա-
նիկա մինչեւ դպրոցին դուռը
կը տանէր, ու դասին վերջա-
նալուն, անձամբ կ'երթար առ-
նելու :

Հինգշաբթի օրերը մայրը կու-
զէր զանիկա տան մէջ պահել,
բայց Եմիլ կուլար, ու կողըար,
ու կը խոստանար մարգավարու-
թեամբ վարուելու, եթէ մայ-
րըն դուրս ենելու թոյլ տար
իրեն : Ուրեմն մայրն հրաման
տուաւ որ երթայ առանձին
զուարձանայ, այն պայմանաւ որ
երբէք չպիտի մօտենայ ջրանց

քին, ունաեւ չպիտի դպչի այն
պղտիկ նաւակին որ գետեզեր
քը կապուած էր:

Եմիլ խօսք տոււաւ, երկու
հինգշաբթի հետզհետէ հնա
զանդութեամբ վարուեցաւ,
պարկեշտ ու բարեկիրթ տղոց
հետ զբօսանք ըրաւ, և երբէք
գետին քովը չմօտեցաւ:

Բայց երրորդ հինգշաբթին
(նոյն օրը որ մայրը անհրաժեշտ
գործի մը համար դուրս ելեր
էր), մտածեց որ առանց իր մօ
րը գիտնալուն կրնայ ջրին եղեր
քը երթալով զուարձանալ:

Սակայն մայրը գործերը կար
գի գնելէն ետքը տուն հասնե
լուն պէս առաջին գործը, գեպ
ի գետը նայիլն եղաւ, որովհե
տեւ տղուն անհնազանդու
թեան միտումը գիտնալով, միշտ

ներքին անհանգստութեամբ մը
սիրտը կը տագնապէր:

Նաւակի մը մէջ տղայ մը կը
տեսնէ, որ առանձին գետին
միւս կողմն անցնելու կը ջանար:

“Որո՞նք են արգեօք, ըստաւ,
այն ծնողքը, որ տղու մը թոյլ
կուտան այսպիսի վտանգաւոր
զբօսանքի մը հետ ըլլալ”:

Բայց ինչ եղաւ խեղճ կինը
երբ այն տղուն Եմիլը ըլլալն
ձանցաւ, Եմիլը, որու քանի
քանի անգամ պատուիրեր էր
ջրին քով չմօտենալ. Եմիլը, որ
բոլոր կենացը մէջ երբէք չէր
թիւվարեր:

Նոյն ինքն Եմիլն էր այդ ո
ղորմելին: Նաւակը գետեզը
կապող շղթանքակեր, ու վտան
գին մեծութիւնը չմտածելով,
ու կարծելով որ մակոյկը գիւ-

բաւ առաջ պիտի վարե՛ , ինք զի՞նքը ջրին հոսանքին յանձներ եր , առանց տեսնելու այն ան դունդը որ զի՞նքը պիտի կլլէր , առանց ականջ դնելու անիւին շառաջմանը ու ալիքներուն կա տաղութեանը որ թումբը կը ծեծէին . ինքն բարձրածայն կեր գեր :

Այս տեսնելով մայրը , դուրս կը վաղե՛ և աղաղակ մ'է կար ձըկէ :

Այս աղաղակը այնպէս սաս տիկ եղաւ , որ գարբնոցին մուր ճերուն բաղխիւնն անդամ ըը կը բնալով խափանել , գործաւո րաց ականջն հասաւ , և խկոյն իրենց գործարանէն գուրս նետ ուեցան : Բայց ի՞նչ օգնութիւն կրնային մատուցանել անհնա զանդ տղուն : Հոսանքը արդէն

զանի արագապէս դէպ ՚ի անիւը կը մղէր :

Տղան դեռ երգելու վրայ էր , մինչդեռ նոյն ինքն մահացու ուժգին հարուածին կը մօտե նար , խկոյն լսեց մօրն աղաղակ ները և գործաւորաց սարսափով գուրս թափելնին տեսաւ որ հազիւ կրնային արգիլուլ սոդ գժբաղդ կնոջ , դէպ ՚ի որդւոյն կողմը նետուիլն , հասկցաւ ման կիկը իրեն կենացը չխնայող վը տանգին մեծութիւնը , զարհու քելով նայեցաւ սարսափելի ա նիւին , բաղուկները տարածեց ու վերջին համբոյրը իրկեց իր մօրը , ծնդացը վրայ ինկաւ , և տարածեալ բաղուկները երկինք վերցնելով հայցեց արարչին օգնութիւնը , բայց ափսոս որ ա մենայն ի՞նչ կատարեալ էր , և

մուրճին ամենառժգին հար-
ռածին տակ աւանդեց հոգին
առ Աստուած :

Ահա այսպէս Եմիլ անհնա-
զանդութեան զոհ ըլլալով մե-
ռաւ :

~~~~~

### ՈՒՍՄԱՆ ՅՕԺԱՐ ԿԱՄՔ

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ . ՈՒ ԴՊՐՈՅՍԿԱԾԱ Վ.Ս.Բ.Ք

Մեր ծնողացը ունեցած հնա-  
զանդութեան պարտքը փութա-  
ջան եռանդով աշխատելու և  
ուսման զբաղելու կստիպէ ըզ  
մեզ :

Հաղիւ կրթութիւն ընդու-  
նելու վիճակին մէջ կը գտնը-  
ւինք, մեր ծնողքը զմեզ դպրոց  
կը զրկեն. այս մեր լաւութեան  
համար է, որովհետեւ հիմակ-  
ուանատենս, պատանի մը առանց

կրթութեան՝ չկրնար գործի մը  
մէջ յաջողիլ. սոսկ կրթութիւ-  
նը կրնայ մեր ամեն պարտքերը  
ճշդիւ կատարելու, ու մեր  
բոլոր գործերը խոհեմութեամբ  
վարելու կարող ընել զմեզ. կը ը-  
թութիւնը ձանձրութեան դէմ  
ապահով հնարք մը կը լլայ, մեր  
պարապ ատենները օգտակար  
ու զուարձալի կերպով անցնե-  
լու միջոցը կը պատրաստէ մեզ,  
և ապագային մէջ այն չար սո-  
վորութիւններէն կը պահպանէ-  
զմեզ, որոնց մէջ տօնի օրերուն  
դատարկութիւնը կրնար զմեզ  
ձգել. Կրթութիւնը այսօրուան  
օրս գրեթէ այնպիսի հարկաւոր  
է մարդուս, ինչպէս զինքը սը-  
նուցանող կերակուրը ու շնչած  
օդը :

Մեզի այս բարիքը վայելել

տալու համար է, որ մեր ծնողը  
քը զմեզ դպրոց կը զրկէն. ուս  
տի մենք ալ պէտք է որ ամեւ  
նայն հաճութեամբ դպրոց եր  
թանք, որովհետեւ կրթութեան  
օգուտը հասկնալու դեռ ընդու  
նակ չեղող տղան գիտնալու է  
թէ. իր պարտքը ծնողացը կամքը  
կատարելն է. Ասիկայ միայն բա  
ւական է դպրոցը իրեն սիրելի  
ընելու միակ միջոցը:

Ի՞նչ պիտի ընէ այն տղան որ  
դպրոցին մէջ իր ծնողացը ու  
զածին համեմատ վարուիլ կու  
զէ: Ահաւասիկ.

“Տղան ամենէն կարձ ձամբէն  
դպրոց երթալու է, առանց ետ  
դառնալու, առանց փողոցին  
մէջ խաղալու: Պէտք է որ ո  
րոշեալ ժամեն քիչ մը առաջ  
հասնի: Ինքը և իր զգեստները

պէտք է որ կատարելապէս մա  
քուր ըլլան:

Դասարանը պիտի մտնէ հա  
մեստութեամբ ու հանդարտու  
թեամբ, առանց վազելու և ար  
տորալու, ու պիտի երթայ տե  
զը նստի առանց իր ընկերնե  
րուն շնորհութիւն պատճառե  
լու:

Դասին ատենը իր ուսմանը  
պարապելով ուրիշ բան չպիտի  
մտածէ:

Պէտք է որ մատրութեամբ  
դասատուին խօսքերն լու, ու  
անկէ օգուտ քաղելու ջանայ:

Պէտք է որ իր վրայ գրուած  
պարտքը յօժարութեամբ կա  
տարէ, ու իր դասերը, սիրով  
և եռանդով յառաջ տանի:

Չպիտի խնդայ և խօսի իր ըն  
կերներուն հետ, ու երբէք չը

պիտի խաղով և խայտառակուռ  
թեամբ իր անզին և անդառնաւ  
լի ժամանակը մսխէ :

Ուսուցչին իրեն չնայած ա-  
տենը անդամ պէտք է որ հան-  
դարտ կենայ :

Երբ գասը աւարտի ամենայն  
համեստութեամբ պէտք է իր  
տունը դառնայ այն ճամբէն ,  
ուսկից որ իրեն հրամայուած է  
երթալ գալ :

Բարի աշակերտը համեստ  
կ'ըլլայ , բայց պարկեշտ համար-  
ձակութիւն մըն ալ կ'ունենայ .  
Թէ որ բան մը չհասկնայ , խօ-  
սելու հրաման կը խնդրէ , ու  
երբ այդ հրամանը տրուի իրեն ,  
կազաչէ գասատուին որ չհաս-  
կըցած բանը բացատրէ իրեն :

Ոչ սնապարծ պէտք է ըլլալ  
և ոչ հպարտ , որովհետեւ գիտ

նալու է որ սնապարծութիւնը  
և հպարտութիւնը ատելի մո-  
լութիւններ են : Իրմէ յաջո-  
զակ չեղող աշակերտներուն վը-  
րայ երբէք չծիծաղիր այն բարի  
աշակերտը ու զինքը անոնցմէ-  
վեր չդասէր , իր յաջողակու-  
թեանը վրայ չպարծենար :

Ընկերներուն նման և անոնց-  
մէ ալ աւելի աղէկ ըլլայու նա-  
խանձաւոր է , բայց նախանձու  
չէ . երբ կը տեսնէ որ ընկերնե-  
րը զինքը կանցնին , նախանձը  
չշարժիր , բայց եռանդը կաւել-  
նայ ու սիրտ կառնէ , անոնց  
հաւասարելու կամ նաեւ զա-  
նոնք անցնելու կաշխատի :

Բարեսէրը իր ընկերներուն  
հետաղէկ կը վարուի , համեստ  
ու ներելի գործոց մէջ անոնց  
հաճելի գործ մը ցուցընելու

առիթը ձեռքէն չփախցնէր :

Դասէն ետքը չխօսիր երբէք  
իր ընկերներուն գործած յան-  
ցանքին . ընդունած յանդիմա-  
նութեանցը ու առած պատիժ-  
ներուն վրայ :

Բնաւ դասի ժամանակ չխօ-  
սիր այնպիսի փուճ բաներու-  
վրայօք , որ իր ընկերակիցները  
գործած են դասարանին մէջ ,  
և անոնց վրայօք չարախօսու-  
թիւն ընել չսիրեր . անոնց դէմ  
քսութիւն ընելէ չախօրժիր :

Ամեն տեսակ վէճերէ , կոիւ-  
ներէ կը փախչի , բայց երբ տը-  
կարը զօրաւորէ մը ընկճուած-  
ու չարչարուած տեսնէ , անզօ-  
րը պաշտպանելու կաշխատի :

Պէտք եղած ատենը , ամենուն  
հետ բարեկամաբար կը խօսի ,  
բայց մասնաւոր սէր մը սոսկ

գիտնոց հետ կը կապէ . անաւ-  
ուակներուն ու տիսմարներուն  
ընկերութենէն ձեռքէն եկա-  
ծին չափ կը փախչի , վասն զի  
անմտութիւնը և անզգուշու-  
թիւնը մարդս անհնազանդու-  
թեան կրնան տանիլ , որ ամեն  
տեսակ մորութեանց աղքիւրն է :

Ամենուն բարի օրինակ կու-  
տայ , մանաւանդ իր բարեկամ-  
ներուն . անոնց հետ այնպէս կը  
խօսի և այնպէս կը վարուի որ՝  
թէ իր և թէ անոնց ծնողացը  
առ ջեւ պատմական արժանիք  
կունենան :

Կը յարգէ ու կը սիրէ իր ու-  
սուցիչը , հեղ սրտով անոր պատ-  
ուէրներն ու խրատներն կրն-  
գունի , անոր խնամքներուն ե-  
րախտագէտ կը լլայ :

Անոր խիստ վարմունքին հա-

մար երբէք չըտրտնջար , անոր  
անաշառութեանը և արդա-  
րութեանը վրայ երբէք չտարա-  
կուսիր , և գասատուին համար  
գէշ խօսուիլը լսելուն , որդւոյ  
խնամքով , ու բարեկամի եռան-  
դով զանի կըպաշտպանէ :

Այսպիսի վարմունքով , տը-  
ղան օգուտ կըքաղէ ուսուցչին  
դասերէն , և իր ծնողացը փառքն  
ու խնդութիւնը կըլլայ :

### Վ.Ա.Ա.ՆԹԷՆ

Ոչ ոք կրնայ առանց օգուտ  
քաղելու կարդալ երիտասարդ  
հովուի մը պատմութիւնը , որ  
ուսման վրայ ունեցած սիրովը ,  
խիստ իմաստուն մարդ մը եղաւ :

Այս տղան վալանթէն ժա-  
մըաէյ — Տիւվոլ կը կոչուէր ,

Յանբանել գաւառին Արթօնի  
գիւղէն աղքատ գործաւորի մը  
որդին էր , տասներկու տարե-  
կան հասակին դժբաղդաբար  
հայրը կորսնցնելու թշուառու-  
թիւնը ունեցաւ . մայրը թէ-  
պէտեւ յետին աղքատութեան  
մէջ էր , բայց ջանք ընելով տը-  
ղան գպրոց զրկեց , և այն ա-  
տենէն Վալանթէն ուսման ճա-  
շակին առնել սկսաւ : Բայց այն  
ժամանակները գիւղին մէջի  
գպրոցը մինակ ձմերուան երեք  
ամիսը բաց էր : Վալանթէն այս  
երեք ամիսը մօրը քով անցընե-  
լով՝ անընդհատ գպրոցական  
ընթացքին կը հետեւէր , ու  
տարուան մնացորդը երկրա-  
գործի մը քով ապաստանելով ,  
անոր խաշինքը գաշտերուն մէջ  
տանելով կարածէր :

Վալանթէն փութաջան ու  
միանգամայն զգօն աշակերտ  
մ'էր, և ամառուան գեղեցիկ  
ժամանակներուն մէջ անգամ  
գրքերով կղբաղէր ձմերուան  
սորուածը չմոռնալու համար :  
Տասնուչորս տարեկան հասա  
կին, աղէկ կարդալ, ու բաւա  
կանաչափ գրել գիտէր, թուա  
նըշանները կը ճանչնար . գիտէր  
նաեւ քրիստոնէական վարդա  
պետութիւնը :

Նոյն միջոցներուն իր ընտանիքն  
վերջին աստիճանի աղքատու  
թենէն ստիպեալ և չկարենա  
լովազրուստնին ճարել հարկե  
ղաւ գիւղէն մեկնիլ : Իր խեղճ  
մայրը ձգած ատենը շատ արտ  
սուք թափեց, ու հաստատ միտ  
քը դրաւ որ գործի մը մէջ մտնե  
լուն վաստկածին մեծագոյն մասը

անոր զոհէ, և անմիջապէս միտ  
քը դրած որոշումը փութաջան  
եռանգով ու Ճշտիւ կատարեց :  
Դէպ ՚ի Լուէն ճամբայ ելաւ :

Չմեռ էր ժամանակը և տար  
ւոյն 1809 թուին : Ան ձմեռը  
չափազանց ցուրտ եղաւ : Երե  
տասարդ ճամբորդը քանի մը օր  
քալելէ ետքը զինքն ընկճող  
ցուրտին չկրցաւ գիմադրել  
դժբաղդ տղան ծաղկի հիւան  
դութենէ բռնուեցաւ թշուա  
ռութեան բաժակը կատարեալ  
լեցնելու համար : Անագործն  
վիշտերը կը կրկնապատկուէր ու  
ձիւներովլիլ հետայնպիսի երկրի  
մը մէջ մոլորած էր, ուր չա  
փազանց խեղճութիւնը, բարե  
րարութեան ամեն աղքիւրները  
կը ցամքեցընէր : Շնչառապ  
ձիւնին վրայ իյնալու վիճակին

Հասաւ, բայց իր մայրը յիշեց  
որուն մէկ հատիկ յոյսնէր, Աս-  
տուծոյ ողորմութիւնը խընդ-  
րեց ու քաջալերութիւն մը  
զգաց :

Կրցածին չափ գետնին վրայ  
քսուելով մինչեւ աղարակ մը  
հասաւ : Վարձակալը ՚իդութ  
շարժելով զանի ներս առաւ ու  
գոմը տարաւ : Հոն, անոր ըզ  
գեստները հանեց, մարմինը  
վարսակի փափուկ յարդով ու  
հին կտաւներով փաթթեց, ու  
ասանկ մինչեւ բազուկները ոչ  
խարներուն աղքին մէջ թաղեց,  
որպէս զի տղան տաքնալով հի-  
ւանդութեան գուրս առալուն  
գիւրութիւնը լլայ . յեւայ անոր  
վրայ խաչին նշանն ըրաւ ու  
գնայ բանով : “ Աստուած դը-  
թայ վրադ, խղճալի տղայ . նա

միայն կարող է քեզի օգնու-  
թիւն մ'ընել” :

Վալանթէն իրօք, բոլոր յոյսը  
Աստուծոյ վրայ դրած էր, ու  
Աստուած ալ զինքը երեսէ չը-  
ձգեց : Աղբին ջերմութիւնը ու  
ոչխարներուն շունջը կամաց  
կամաց անոր առողջանալուն օգ-  
նեցին : Այդ բարեսէր մարդը,  
թէպէտեւ աղքատ, օրը եր-  
կու անգամ ջուրի մէջ եփած  
ու քիչ մը աղով համեմեալ  
գարիի ալիւրէ ապուր մը կը  
բերէր անոր . վարձաւորին չը-  
քաւորութիւնը ասկէ դուրս  
բան մը ընելու չէր ներեր :

Այսու ամենայնիւ ձմեռը  
օրքան զօր կը սաստկանար : Գո-  
մը ընկուզենիներով ու կաղնի-  
ներով շրջապատեալ էր : Գիշերը  
տղան յաճախ կարթնեար կայ-

ծակի կամ թնդանօթի ձայնի  
նման յանկարծական և ուժգին  
որոտումներէ : Այդ ծառերէն  
մէկ քանին սառնամանեաց խրս-  
տութենէն շառաջմամբ ճայթե-  
լով մինչեւ արմատնին կը ճեղ-  
քուէին :

Երբ Վալանթէն քիչ մը ա-  
ղէկնալ սկսեց, ագարակը վար-  
ձողը քանի մը կտոր հաց բե-  
րաւ իրեն, որոնք սառոցին  
այնպէս կարծրացեր էին, որ  
կացինով կոտրել հարկ կը լար :

Գիւղին աւագերէցը բարե-  
սիրտ վարձակալին օգնեց նոր  
առողջացող տղուն նպաստե-  
լու համար, ու Վալանթէն  
բոլորովին առողջութիւնն և  
ուժը դարձեալ ձեռք բերելով  
գործ մը բնտուելու ելաւ, երկ-  
րագործի մը քով մտաւ իբր հո-

փիւ, ու սորուածը չմոռնալու  
համար կրցածին չափ կը կար-  
դար :

Աստուածայիննախախնամու-  
թիւնը յետոյ զանի Լիւնէ վի-  
լէն քիչ հեռու անտառներու  
մէջ առանձին տուն մը տա-  
րաւ : Այս տունը չորս բարե-  
պաշտ մարդիկ կը բնակէին, ո-  
րոնք բոլորովին աշխարհիս աղ-  
մուկէն հեռու կապրէին, պղտի  
կալուածի մը բերքովը, որն որ  
իրենք անձամբ կը մշակէին : Ի-  
րենց կավերը արածելու համար  
տղու մը պէտք ունէին : Վա-  
լանթէն իրենց դիմացը ելաւ,  
զինքը սիրով ընդունեցին, ու  
վաստակին մեծագոյն մասը իր  
մօրը իրկել խոստացան :

Այն օրէն ետքը Վալանթէն  
իր վիճակէն գոհ ու մօրը օդ-

տակար ըլլալուն համար երջանիկ էր : Ալ երկու բան կը մը տածէր , նախ իրեն տէրերուն ունեցած պարտքը կատարել , և ապա իր պարապ ժամանակները ուսմամբ զբաղիլ : Աղեկ գրել սորուելու համար , խորհեցաւ իր խուցին պատուհանէն կտոր մը ապակի հանել , և օրինակին վրայ դնելով մէջէն տէսնուած գրերը վրայէն գծել . Տանը մէջ համառօտ թուաբանութիւն մը գտաւ . ինքնիրեն առանց գասատուի չորս գործողութիւնները սորուեցաւ , և ասիկա իրեն զբօսանքի ու զուարձութեան նիւթ մը ըրաւ :

Իր տէրերը քանի մը աղեկ գրքեր ունէին , Վալանթէնին ուսման ունեցած ճաշակը տեսնելով անոր փոխ տուին որ կար-

դայ : Իր տէրոջը կովերուն հետ անտառներուն մէջ քայլ մը չէր առներ առանց քովը զիրք մը ունենալու : Եկեղեցւոյն երեցը , ուր ինքն կիրակի օրերը կերթար պատարագ տեսնելու՝ աշխարհագրութիւն մը փոխ տուաւ անոր . ինքն ալ ուսման սէրը աւելցուց և քիչ ատենի մէջ երկրագնտիս ամեն գաւառները ճանչցաւ ինչպէս որ անտառին զանազան անկիւնները գիտէր : Իր կաղանդչէքներով պզտիկ աշխարհացոյց աթւաս մը գներ էր , որու վրայ երկնից զանազան աստղերը իւրենց անուամբը ու մէծութեամբը նշանակուած էին : Այս աշխարհացոյցիս օգնութեամբը Վալանթէն բոլոր համաստեղութիւնները սովորիլ ու

զեց։ Խիստ բարձր կաղնիի մը  
գագաթը իրարու մէջ անցած  
ուռիի ոստերէ ու բաղեղի տե-  
րեւներէ բաղկացած հիւս-  
ուածք մը շինեց։ Գիշերը երբ  
երկինքը պարզ կ'ըլլար, այս տա-  
րօրինակ բոյնին մէջ մանելով  
այլեւայլ աստղերը կը դիտէր։  
Իր ուսման ունեցած սէրը յա-  
ջողութիւն գտնելով օր ըստ  
օրէ տաղանդն կաւելնար։

Օր մը երբ ծառի մը շուքին  
տակ նստեր էր, գիրքերէ ու  
աշխարհագրութեան տախտակ  
ներէ շրջապատեալ և ուսման  
մէջ ընկղմած, չնշմարեց որ եր-  
կու օտարական իրեն մօտենալով  
զինքը զարմանքով կը դիտէին։  
Անոնց մէկը խիստ երիտասարդ  
պատանի մ'էր, միւսը չափա-  
հաս մարդ մը. երիտասարդը

Լուէնի թագաժառանդ արքա  
յորդին էր, որ յետոյ Գերմա-  
նիոյ կայսր եղաւ ֆրանչիսկոս  
Ա. կոչուելով. միւսը անոր դաս-  
տիարակը։ Մանկահասակ հռ  
վիւի մը ասանկ զբաղած ըլլալը  
տեսնելով զարմացան. «Հոս ի՞նչ  
կընես տղայ »ըսին անոր. — «Ու-  
ման կը պարապիմ», պատասխա-  
նեց Վալանթէն համեստ կեր-  
պով մը։ — «Ի՞նչ, այս գրքերէն  
բան մը կը հասկնա՞ս : — «Կը ջա-  
նամ հասկնալ» պատասխանեց  
պղտիկ հովիւր, մեծարանօք ոտ-  
քի վրայ ելնելով։

Ան ատեն երիտասարդ ար-  
քայորդին ու իր դաստիարակը,  
աշխարհագրութեան, պատմու-  
թեան ու թուաբանութեան  
վրայ շատ մը հարցումներ ը-  
րին իրեն, ու տուած պատաս-

խաններուն զարմացան։ Իր տէ-  
րերէն անոր վրայօք տեղեկու-  
թիւն խնդրեցին, որոնք պա-  
տասխան տուին թէ, որչափ  
ուսումնասէր նոյնչափ ալ հա-  
մեստ ու խելացի է։

Երիտասարդ իշխանը պալա-  
տը դարձածին պէս իր հօրը  
պատմեց թէ անտառներուն  
մէջ պղտիկ հովիւ մը գտաւ,  
որ սոսկ իր աշխատանքովը տա-  
րօրինակ կրթութիւն մը ստա-  
ցեր էր։ Այս տղուն վիճակը<sup>1</sup>  
բարւոքելու հրաման ուզեց,  
խկոյն խնդիրքը կատարուե-  
ցաւ։

Վալանդէն իր բարերարին  
ձեռօքը Փօն — դա — Մուսօն  
դպրոցը դրուելով՝ ամեն ազ-  
գի ուսմանց մէջ արագընթաց  
յառաջադիմեց։ Իր գիտու-

թեամբը հոչակաւոր եղաւ։  
Աբքայորդին որ յետոյ կայսր  
եղաւ զանի իրեն գրապետը  
կոչեց։

Ժամանէյ — Տիւվալ հզօր ու  
հարուստ եղած ժամանակն ալ  
միշտ պարզասէր։ Համեստ ու  
կանոնաւոր վարք մ'անցուց,  
ինչպէս որ կապրէր անտառներու  
մէջ կովերը արածելու տարած  
ատենը, ուսմունքէն ու բարե-  
գործութենէն զատ ուրիշ ըզ-  
բօսանք չճանչցաւ։

Իր ծնողացը տունը նորէն չի-  
նել տուաւ ու իր մօրը հան-  
գիստ ու երջանիկ կեանք մը  
անցնելուն միջոցներն ապահով-  
ցուց, ու երբ մայրը իւր կենաց  
ընթացքը վերջացուց, այն տու-  
նը գիւղին ընծայ ըրաւ, որ-  
պէս զի դաստիարակը հոն բը

Նակի ու այն տեղը դիւղին  
դպրոցն ըլլայ :

ԾՆՈՂԱՅ ՎՐԱՅ

Պէջք է ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼ

Բաւական չէ մեր ծնողացը  
մինակ կատարեալ հնազանդու-  
թիւն մը ունենալ, պէտք է որ  
անոնց վրայ կատարեալ վստա-  
հութիւն մ'ալ ունենանք :

Աստուած որ մեր վրայ հըս-  
կելու հոգը անոնց վրայ դրեր  
է, մեզի առաջնորդելու համար  
պէտք եղած լուսաւորութիւնն  
ալ տուեր է անոնց : Քանի որ  
երիտասարդ ենք, ինքզինքնիս  
անձամբ կառավարելու անկա-  
րող, ուրեմն անոնց պարտքն է  
զմեզ կառավարել :

Հօրմէ ու մօրմէ զատ չկայ  
մէկը որ մեր աղէկութեանը  
համար մեզի պէտք եղած խը-  
րատները տալու անդադար խը-  
նամք տանի :

Ծնողացը վրայ վստահութիւն  
չունենալը՝ տղու մը համար ա-  
մենամեծ գժբաղդութիւն մընէ :

Վստահութեան պակսու-  
թիւնը տղան ստախօսութեան  
կը վարժեցնէ, ու ստախօսու-  
թիւնը ատելի մոլութիւն մընէ,  
որ զանի ուրիշ ամեն տեսակ  
մոլութեանց մէջ ձգելու պատ-  
ճառ կըլլայ : Որեւիցէ մարդու  
սուտ ըսելը միշտ մեծ գեշու-  
թիւն կը համարուի, բայց իր  
հօրն ու մօր սուտ խօսիլը գը-  
րեթէ սրբապղծութիւն մընէ :

Անոնց հետ կեղծ վարմունք  
ունենալը և անոնցմէ ճշմար-

տութիւնը ծածկելը, թէպէտ  
եւ սուտ չխօսելու ջանք ունեւ  
նալով ալ ըլլայ, միշտ գէշ ու  
դատապարտելի բան մընէ . ո  
րովհետեւ մեր ծնողքը այնչափ  
բաներ գիտեն, որ մենք չենք  
գիտեր . կը տեսնեն այն վտանգ  
ները որոնց մէջ իյնալու ենթա  
կայ ենք, անոնք մինակ անոնցմէ  
ազատելու կերպը կրնան մեզի  
սորվեցնել:

Ուրեմն պէտք չէ որ բան մը  
մեր ծնողքէն պահենք : Ասով  
միայն մեր անմեղութիւնը կը բ  
նանք պահել ու բարի վարուց  
մէջ յարատեւել:

Թէ որ մէկը տղումը խրատէ  
ծնողքէն ծածուկ բան մը ընեւ  
լու, տղան պէտք է որ սոսկու  
մով մերժէ այն խրատը :

Թէ որ մէկը տղումը այնպիսի

խօսքեր ըսէ որ իր հօրն ու մօ-  
րը առջեւ չըսել ապսպրէ, որ  
զան այդ մարդը պէտք է որ իր  
կորուստը մտաբերող թշնամին  
համարէ . որովհետեւ ինչո՞ւ ծը-  
նողքէն գաղտուկ պահէ բան  
մը, եթէ այն բանը դատապար-  
տելի ու վտանգաւոր չէ :

Վերջապէս, բաւական չէ  
մեր ծնողացը մեր ամեն գործ-  
քերուն ու մտածմունքներուն  
վրայ անկերծ համարը տալ, այլ  
պէտք է անոնց խրատները ա-  
մենայն յարդանօք ու հլու-  
թեամբ անսալ, անոնց բարի օ-  
րինակներէն օգուտ քաղել, ու  
մեր բոլոր կենացը մէջ մեր ե-  
րիտասարդութեան ատենը տը-  
ւած գասերուն հետեւիլ:

Որովհետեւ յարդանաց ու  
վստահութեան ամենէն ապա-

հով նշանը որ կընանք տալ աւ  
նոնց , սորվեցուցածներնուն  
համաձայն վարուիլն է , այսինք  
քըն այնպիսի կեանք մ'ունենալ  
որ Աստուծոյ հաճոյ համեստ  
ու բարի մարդոց յարգանացը  
արժանի ըլլայ . հայր մը ու մայր  
մը իրենց տղուն բարի վարքը  
տեսնելով , երկրիս վրայ ար-  
քայութեան վայելքը զգալ  
կ'սկսին . անոնց վրայօք տրուած  
գովեստները իրենց ականջը կըզ-  
մայլեցնեն , անոնց առաքինի  
ընթացքը իրենց սրտին ուրա-  
խութիւն կը պատճառեն :

Մենք պիտի ըլլանք անոնց եր-  
ջանկութեան պատճառը : Քա-  
ւենք ուրեմն հաստատութեամբ  
և արիաբար առաքինութեան  
ճամբուն մէջ , յաղթենք տղա-  
յական թեթեւութեան ու ե-

րիտասարդական կիրքերուն , ու  
միշտ հաւատարիմ գտնուինք  
սրբազան օրինաց պարտուցը :

Այսու ամենայնիւ մարդս որ-  
չափ ալ հաստատ դիտաւորու-  
թիւն դրած ըլլայ , դժուարին  
է երիտասարդ հասակին մէջ  
ամեն սխալմունքէ ազատ ըլլալ :

Ուրեմն թէ որ տղայ մը դրժ-  
բաղդաբար սխալմունքի մէջ իւ-  
նայ , ի՞նչ պիտի ընէ :

Պէտք է անոր վրայ զղջալ , և  
անոր դարման տանիլ :

Յանցանքի մը վրայ զղջալը ,  
այն յանցանքը գործած ըլլալուն  
սաստիկ ցաւ մը զգալն է :

Անոր դարման տանելլը , իմա-  
ցած ցաւը և զղջումը յայտնել ,  
ներումն ստանալ , ու կարելի  
եղածին չափ , անոր հետեւանք-  
ները չնշել է :

Զղջումը պէտք է որ անմիջական ըլլայ, խղճմտանաց ձայնին պէտք չէ վայրկեան մը դէմ կենալ. Եթէ ասկից յաղթուի, շատ պակասութեանց ենթակայ կրնայ ըլլալ:

Զղջումը անկեղծ ըլլալու է. սնոտի ու տկար ցաւ մը զգալը չբաւեր, պէտք է որ հոգին խորին կերպով շարժի:

Զղջումը տեւողական ըլլալու է. թէ որ քիչ ատենէն նուազի, խիստ գիւրութեամբ, նոյն կամ ուրիշ յանցանքի մը մէջ կրնայ գլորել:

Երբ զղջումը անյապաղ, անկեղծ ու տեւողական կը լլայ, շուտով դարման կը տարուի:

Հպարտութիւնը երբէք արդելք ըլլալու չէ յանցանքիդ դարման տանելու: Իր պակա-

սութիւնները համարձակ ճանչնալ և անոնց վրայ համբերութեամբ ապաշխարելը հոգւոյ ազնուութենէ առաջ կուգայ: Բայց անոնց մէջ մնալը միշտ ամօթ է, շատ անգամ յիմարութիւն, երբեմն ալ ոճիր է:

Չբաւեր յանցանքի մը դարձան տանելը, այլ պէտք է փախչիլ դարձեալ անոր մէջ կյնալէ:

Երանի՛ ան տղուն, որուն յանցանքը քիչ ու զղջումը անյապաղ է. բայց աւելի երանի անոր, որ իր առաջին տարիներուն անմեղութեամբը աշխարհքիս փոթորկէն ու մոլութիւններէն ազատ երիտասարդութիւն մը կը պատրաստէ իրեն:



Երիտասարդ Ալեքսին իր մայրը կորսնցնելու դժբաղդութիւնն ունեցեր էր։ Հայրը, ուրիշ տղայ չունենալուն, այս տղան իր միակ միմիթարութիւնը ու երջանկութիւնը կը համարէր։

Ալեքսի ՚ի ծննդենէ առաքի նութեան և աշխատասիրութեան աղէկ տրամադրութիւն ունենալով, կը յաջողէր այն ամեն բաներուն մէջ որ իրեն կը սորվեցնէին։ Իր պարապոյ ժամերը գծագրութեան նուիրելով այս արհեստիս մէջ խիստ յաջողակ եղած էր։ Մեծ հայելիի մը դիմաց կենալով, իր համանման պատկերը գծագրել յաջողեցաւ։ Իր հօրը անուան տօնախմբութեան օրը զանի ըն-

ծայ ըրաւ անոր։ Հայրը այս ընծային վրայ ուրախանալով, տրղուն պատկերը սենեկին մէջ կախեց։ Քնանալէն առաջ ուրախութեամբ իր սիրելի Ալեքսիին նկարը կը դիտէր, արթընցած ատենը իր առաջին նայուածքը դէպի անոր կուղղէր։

Ալեքսին դժբաղդաբար տասնուեօթը տարուան հասակին սկսաւ իր վարքը փոխել։ Իր հօրեղբօրորդիներէն մէկը, որ իրմէ չորս տարուան մեծ և արդէն իր գործոցը ու հարստութեանը ինքն տէր էր, իր գէշխրատներովը և վտանգաւոր օրինակներովը զայն մոլորեցնել ջանաց։ Զինքը համոզեց թէ հայրը շատ խիստ մարդ մընէ, ու ստիպեց որ հօրը հսկողութենէն աղատի, արգելեալ զը-

ւարձութեանց գաղտուկ հետեւելու համար։

Նախ Ալեքսի դէմ կեցաւ։  
Սակայն օր մը ապահով ըլլալով  
որ յանցանքը ծածուկ պիտի մը  
նայ, օրինազանցութիւն մը  
գործեց զորնոր թեթեւ բան  
մը կը կարծէր։ Բայց անհնաշ  
զանդութիւնը, որչափ ալ պըզ  
տիկ նիւթի մէջ ըլլայ, միշտ  
ծանր յանցանք է։

Իրօք, հաղիւ Ալեքսի արգիլեալ զուարձութեան մը անձնատուր եղաւ և այն ձախող զուարձութեան համն առաւ,  
իր կորստեանը շատ մօտեցաւ։  
Անզգալի կերպով իր բարի յատ կութիւնները աղաւաղեցան, իր բանականութիւնը անգամ կորսընցուց, ու կարծես թէ բնաւ զգալով իր պարտականութիւն

ները յայտնապէս ոտքի տակ առնել սկսաւ։

Հայրը, այս փոփոխութիւնը տեսնելով, չափէ դուրս կը վըշ տանար, ամեն միջոցները գործածեց այս դժբաղդ տղան այն անդունդէն հեռացնելու, ու րուն մէջ պիտի գահավիժէր։  
Երբեմն գորովալի քաղցրութիւն, երբեմն ուշիմ խստութիւն մը գործածեց։ Բայց ոչ խստութիւնը, ոչ քաղցրութիւնը կրցան աղէկի դարձնել այս մոլորեալ որդին։

Սակայն երբեմն Ալեքսի իր յանցանքներուն վրայ կամչնար ու բարի առաջադրութիւններ կընէր։ Հօրը գիրկը նետուելով գառնապէս կուլար, ու վարքը շտկել կը խոստանար։ Բայց զըդչան մէջ յարատեւելու համար

Հաստատամիտ ըլլալ պէտք է .  
Ալեքսին հաստատամիտ չէր :  
Շուտով տեղի կուտար իր  
նենգաւորքարեկամին հրապոյր-  
ներուն , ու խոստմունքը մոռ-  
նալով իր առջի մոլորութեանցը  
մէջ կիյնար :

Վերջապէս հայրը խստիւ  
զայրացած որոշեց հաստատուն  
մտադրութեամբ որ այս չարիքը  
արմատախիլ ընէ : Հասկցեր էր  
որ Ալեքսին անհնազանդութեան  
մէջ ձգողը իր եղբօրորդին էր ,  
սաստիկ յանդիմանեց այն նեն-  
գամիտ պատանին , իր առջեւէն  
վռնտեց , արգիլեց անոր՝ որ  
բնաւ իր տունը չմտնէ , և Ա-  
լեքսիին չարաչար պատիմներ  
սպառնալով հրամայեց որ անկէ  
ետեւ անոր հետ ամեն յարա-  
բերութիւն ընդմիջէ :

Չար երիտասարդը սաստիկ  
բարկացած , միտքը գրաւ վրէժ  
առնել : Գիշերանց գալով Ա-  
լեքսին դտաւ , որ իր հօրը ար-  
գելքին հակառակ անոր մտիկ  
ընելու դատապարտելի տկարու-  
թիւնն ունեցաւ , ու խրատ  
տուաւ որ փախչելով իր հօրը  
խստութենէն ազատի : Այս ա-  
ռաջարկութեան նախ Ալեքսի  
սարսափով սառածի պէս մնաց ,  
բայց իր հօրեղբօրորդւոյն խօս-  
քերը այս զգացումը փարատե-  
ցին ու իր գաղափարներուն  
շփոթութիւն պատճառեցին :  
Ինքը կորսնցնելով , ապ-  
շած , հաւանութիւն տուաւ ,  
Աստուծոյ և իր հօրը ունեցած  
ամենպարտքերը մոռնալով տու-  
նը թողուց մեկնեցաւ : Ամեն  
տեսակ զգուշութիւն իր հօրեղ-

Քօրորդին կանխիկ ըրած էր, և  
ոչ ոք կըցաւ անոնց հետքը նըշ  
մարել։ Մէկտեղ հեռաւոր քա-  
ղաք մը գացին, ուր զիրենք ա-  
մեն տեսակ անկարգութեանց  
մատնեցին։

Ահաւասիկ Ալեքսիի ըրածը,  
անոր ատեն մը այնպէս բարի և  
խելացի էր. ահա մինչեւ ուր  
կրնայ իցնալ առաջին յանցանքի  
մը տեղի տուող տղան։

Այս անմիտ երիտասարդը իր  
չարագործութեանց պտուղը եր-  
կար ատեն չվայելեց։ Մինչ իր  
առջի մոլեգնութիւնը փարա-  
տեցաւ, հայրը միտքը գալով,  
խղճմտանքը սկսաւ զինքը տան-  
ջել։ Իր տանջանքը երթալով կա-  
ւելնար։ Ալ իրեն համար չկար  
զուարձութիւն և ոչ երբէք  
հանդիսաւ։ Այն խնջոյքներուն

և հանդէսներուն մէջ ուր զին-  
քը կը տանէին, դեղնած և այ-  
լայլած էր, ու թողած հօրը պատ-  
կերը իր սրտին մէջ հազարու-  
մէկ խման կը միւէր։ Երբէմն  
միտքը կուգար որ հայրը հեծե-  
լով արտսուք կը թափէր, եր-  
բէմն կը կարծէր որ բարկու-  
թեամբ բորբոքեալ էր, ու իր  
յանցաւոր տղան անիծելուն  
ձայնը ականջը կուգար։ Այս  
տիսուր պատկերները իր երազին  
մէջն անգամ անգաղար կը նո-  
րոգուէին, և կը խռովէին այն  
կարձատեւ ու ընդմիջեալ քու-  
նը որ իր խղճմտանքին խայթը  
թոյլ կուտար վայելել երբէմն  
իրեն։

Այսպիսի կեանք մը անտա-  
նելի էր։ Միտքը դրաւ իր յան-  
ցանքը ջնջելու և նորէն հօրը

Հետ հաշտուելու համար ամեն  
միջոց գործածել։ Ոչ սուտ ա-  
մօթը և ոչ պատժոյն վախր կը ք-  
ցան զինքը բռնել. խղճի խայ-  
թը այս յանցաւոր սիրտը մաք-  
րեր էր, և անոր տկարութիւնը  
ցնորիցը հետ միանգամայն ցըր-  
ւելով, ընտրողութիւն ու հաս-  
տատամտութիւն մը վրան եկեր  
էր։ Բաժնուեցաւ յաւիտեան  
այն սուտ բարեկամէն որ իր ե-  
րիտասարդութեան մոլորելուն  
պատճառ եղեր էր, ու ճամբայ  
ելաւ դէպ ՚ի հայրենի երկիրը։

Իր հօրը տունը գիւղէն քիչ  
մը առաջ առանձին տեղ մը  
զուարձալի պարտէզներու մէջ  
շինուած էր։ Բլուրի մը վրայ  
հասնելով, ուսկից այս տունը  
կը տեսնուէր, Ալեքսիին սիրտը  
կը ճըմի ու կանկ կառնէ։ Իր

հեծեծանքը չկրնար զսպել, աչ  
քերը արցունքով կը լեցուին.  
“Հոն է ուրեմն, կը գոչէ, ընդ-  
միջեալ ձայնով, հոն է ուրեմն  
որ մանկութեանս օրերը անոր  
քովիս անցուցեր եմ, որն որ ալ  
արժանի չեմ իմ հայրս գոչելու։  
Ո՛հ, որչափ երջանիկ էր երբ  
իմ միակ փափաքս զանի գոհ ը-  
նել և անոր հաճելի երեւալն  
էր, երբ ուսմունքն ու աշխա-  
տութիւնը կը սիրէի, երբ իմ  
բոլոր զուարձութիւններս ան-  
մեղ ու մաքուր էին։ Այդ եր-  
ջանիկ ատենը դարձեալ պիտի  
սկսի։ Ահաւասիկ, հայրիմ, նո-  
րէն կուգամ, քու Ալեքսիդ  
դարձեալ քու բազկացդ մէջ  
կը դիմէ”։

Եւ արագընթաց բլուրէն վար  
կիշնար, մինչ իր յանցանքն յան-

կարծ միտքը գալով զարհուրաց  
նօք սառեցաւ, ոտքերը հողին  
վրայ շղթայի զարնուածի պէս  
մնացին, իր բոլոր անդամներէն  
պաղ քրտինք մը հոսիլ սկսաւ,  
“Ե՞ս հօրս առջեւ երեւամ. . .  
այսքան բաներ ընելէ ետքը. . .  
ո՞չ, սխալեցայ կարծելով որ ա  
նոր առջեւ ելնելու բաւական  
զօրութիւն պիտի ունենամ:  
Ոչ, չպիտի համարձակիմ երբէք,  
խիստ յանցաւոր եմ. Ի՞նչ եւ  
րեսով անոր գիմացը ներկայա  
նամ: Ի՞նչպէս յուսամ որ նո  
րէն զիս պիտի սիրէ, երբ իմ  
փախչելովս անոր սրախն մէջ  
դաշոյն մը մխեցի: Զիս պիտի  
մերժէ, զիս պիտի անիծէ: Ես  
ինքնին արժանի եղայ ասոնց:  
Ինծի համարներում չկայ: Ան  
գութ որդի մը, ու բոլոր բը-

նութեան առջեւ սոսկալի հրէշ  
մըն եմ”:

Դժբաղդ Ալեքսին այս խօս  
քերս ըսելով մարգագետնին  
վրայ կիյնայ և ուժգին ցաւով  
մը կը տանջուի:

Բայց շուտով ներքին ձայն մը,  
մէկ երկնային ձայն մը սրտին  
խորերէն կիմանայ որ իրեն քա  
ջալերութիւն կուտայ: “Ո՞չ,  
կը գոչէ, հայր մը Աստուծոյ  
պատկերն է, իր գթութիւնը  
Աստուածային գթութեան պէս  
անսպառ է: Ոչ, որչափ որ ահ  
ոելի եղաւ իմ վարքս, գեռ  
անդառնալի վճռիւ զիս դատա  
պարտած չէ. ո՞չ, հայրս զիս չա  
տեր, զիս չպիտի անիծէ: Խըզ  
ճիս տագնապը տեսնելով պիտի  
գթայ իմ վրաս: Թէ որ կը մեր  
ժէ զիս իբր իրեն որդի ընդու-

Նիւ. պիտի խնդրեմ անկէ որ  
զիս իր ծառաներուն և ունեցած գործաւորներուն կարգը դասէ : Աշխատելով և անձս զրկելով յանցանքներս պիտի քաւեմ, զղմանս անկեղծութիւնը փորձով պիտի ցուցնեմ, մինչեւ արժանի ըլլամ որ օր մը իր բազուկները բանայ ու զիս դարձեալ իր որդին գոչէ „ :

Հաստատ կերպով որոշեր էր այսպէս ընել, բայց երեսը գեղանած էր, իր բոլոր անդամներով կը դողար, չէր գիտեր թէ ինչ կերպով իր դարձը իմացնէ և ներում խնդրէ : Վերջապէս անանկ ատեն մը որ հայրը սու վորաբար պարտէ զներուն մէջ զբաղած կը լլար, գաղտուկ մը տունը կը մտնէ, հոն ծեր ու հաւատարիմ կին մ'էր կեցեր,

այս կինը իր մանկութեան օրեւ րուն խնամք տարեր էր իրեն, և զինքը տեսնելուն զարմանքէն և ուրախութենէն քիչ մնաց որ պիտի զինքն կորսնցներ : Անոր հետ իր հօրը խուցը մտաւ : Ի՞նչ կը տեսնէ . իր նկարը որ հօրը սենեակէն դուրս նետաւած կը կարծէր, դեռ միշտ միեւնոյն տեղն էր : Այս տեսնելով սիրտ կառնէ , իր դարձը և զզջումը հօրը իմաց տալու համար փափուկ ու ձարպիկ միջոց մը կը խորհի : Պատկերը վար կիշեցնէ , ու իր մատիսները ձեռք կառնէ :

Այս նկարը որ Ալեքսիին առաջին տարիները կը ներկայացը նէր, աչացը մէջ անմեղութեան ուրախութիւնը կը տեսնուէր ու շրթանցը վրայ երջանկու-

թեան ժպիտը կը հանդշէր .  
կաւրէ , կուղղէ , ու գլխաւոր  
գիծերը արտորնօք կը փոխէ :  
Դէմքը որ առաջ խնդում էր ,  
հիմայ ցաւ և պատկառանք կը  
յայտնէ , ու զզջումը արտաս  
ուալից աչքերուն մէջ կը նկար  
ուի : Նմանութիւնը նոյնն է ,  
միշտ Ալեքսին է , բայց վշտա  
գին ու ներում խնդրող Ալեք  
սին :

Սանդուխին վրայ իր հօրը  
քայլերուն ձայնը կը լսէ , շու  
տով մը պատկերը իր տեղը կը  
դնէ ու քովի խուցը կը պահ  
ւրտի :

Հայրը խուցը գալով , իր առ  
ջի նայուածքը , սովորութեանը  
համեմատ գէպ ՚ի որդւոյն նկա  
րը կուղղէ , և սիրուն պատկե  
րին փոփոխութիւնը նշմարելով ,

յանկարծ աղաղակ մը կարձրկէ ,  
բայց ասի անէծքի ու բարկու  
թեան աղաղակ մը չէր , այլ ու  
րախութեան և երջանկութեան  
ձայն . “ Իմ որդիս , իմ Ալեքսիս ,  
կը զզջայ , գարձեալ ինծի կու  
գայ : Եկո՞ւր , ո՞հ եկո՞ւր , հայ  
ըլոդ զքեզ կը կանչէ , քեզի կը  
ներէ ” :

Ալեքսի խուցէն գուրս կը<sup>1</sup>  
նետուի և իր հօրը ոտքը կիս  
նայ , բայց անիկա զինքը գետ  
նէն կը վերցընէ ու բազկացը  
մէջ կը սեղմէ : Հաշտութիւնը  
գորովալի գգուանքներով կը<sup>2</sup>  
կնքուի :

Այս օրուընէ Ալեքսի անըստ  
գիւտ վարք մը անցուց , ու  
միւս երիտասարդ պատանեաց  
օրինակ ըլլալու արժանացաւ :  
Ուրեմն խնդակից կը լսնք

մենք ալ անոնց, որ այս տղուն  
պէս, զզջալով դարձեալ դէպ ՚ի  
առաքինութեան ճամբան մտեր  
են. բայց աւելի եւս ուրախաւ  
կից կը լանք անոնց՝ որք ամենեւին  
առաքինութեան ճամբէն չհե-  
ռանալու բարեբաղդութիւնն  
ունեցեր են.



ԾՆՈՂԱՑ ՊԵՏՔ ԵՂԱԾ ՊԱՏԻՒՆ  
ՈՒ ՅԱՐԳԱՆՔԸ

ԶԵ ԹԷ միայն մեր տղայու-  
թեան և երիտասարդութեան  
մէջ մեր ծնողքը պատուելու և  
մեծարելու պարտաւորեալ ենք,  
այլ մեր բոլոր կենացը մէջ. ու  
նաեւ որքան տարիքնիս առնենք,  
այնչափ մեզի համար սրբազն  
կը սեպուի այս պարտքը, որովհե-  
տեւ մեր օրինակը աւելի ազդե-  
ցութիւն ունի, մասնաւորա-

պէս երիտասարդներուն վրայ :  
Զկայ երբէք բարձրապատիւ  
պաշտօն մը, որչափ ալ փառա-  
ւոր ըլլայ, որ կարողանայ զմեզ  
այս պարտքէն ազատ համարել:  
Քանի որ մեր ծնողացը քովը  
կը բնակինք, այս յարգանքը  
պէտք է որ յայտնենք անոնց  
հաճոյ ըլլալու անընդհատ զգու-  
շութեամբ մը, եռանդեամբ ու  
սիրով, տեսութիւնընելով, ու  
շարունակեալ խնամքներով։ Թէ  
որ անոնցմէ հեռու ենք, պէտք է  
անոնց ստեալ նամակ գրել, ա-  
նոնց որպիսութիւնը իմանալ,  
մեզի վերաբերեալ բաները ա-  
նոնց հաղորդել, կարեւոր գործ  
մը ընել առանց անոնց խոր-  
հուրդ հարցընելու, ու կարելի  
եղածին չափ յաճախ զանոնք  
տեսնելու երթալ:

Մեր մինակ զանոնք պատուելը բաւական չէ . պէտք է որ մեր կինը , մեր տղաքը ու մեր ծառայները ստիպենք անոնց պէտք եղած մեծարանքն յայտնելու , պէտք է որ մեր պատիկ տղաքը վարժեցընել , որ մեզի չափ պատուեն զանոնք :

Թէ որ մեր ծնողքէն աւելի ուսմունք ու գիտութիւն սոր ված ըլլանք , հարկ չէ որ ասոր համար հպարտանալով , զմեզ անոնցմէ գերազանց համարենք . որովհետեւ աւելի աղէկէ խոր տղիտութեան մէջ կենալ , քան թէ ուսման պարապիլ , թէ որ այս ուսմունքը մեր սիրոը ապականելով , զմեզ ապէրախտ և անդութ որդի պիտի ընէ :

Երբեմն երիտասարդ մը , իր խելքովը , իր քաջարտութեամ

բը կամ նախախնամութեան մէկ մասնաւոր շնորհիւը՝ իր առաջին աստիճանէն շատ վեր կել է : Հարուստ , հզօր ու նշանաւոր մարդ մը կըլլայ : Ան ատեն իր անպատմելի երջանկութիւնը իրեն վայելած բարիքներուն հայրն ու մայրը մասնակիցընելը պէտք է որ ըլլայ : Ասիկա պարտք մընէ , բայց այս պարտքին կատարումը այնպէս քաղցր է , որ կրնայ միանգամայն հաճոյք մը կոչուիլ : Եւ աշխարհիս հաճոյիցը մէջ ասկէ աւելի բերկրալի , պատուաւոր ու մաքուրը չկայ :

Տեսնուեր են , կըսեն , երբեմն այնպիսի տմարդի տղաք որ իմաստուն կամ հարուստ չըլլալով , կամչնան եղեր իրենց ծնողացը աղքատութենէն ու

կոպիտ զգեստներէն։ Չեմ կարծէր որ անանկ հրէշներ գտնըւին աշխարհիս վրայ՝ ու թէ որ կը գտնուին ալ՝ խիստ սակաւաթիւ են, ու համեստ մարդոց անարգանաց ու սոսկման առարկայ մը եղած են։

Վերջապէս՝ այն մեծարանքը որ մեր հօրն ու մօրը պարտաւորեալ ենք, անոնց կենացը հետ չպիտի դադրի։ Պէտք է որ անոնց յիշատակը մեծ խընամքով պահենք ու անոնց անուան պատիւ բերենք։



ԴԵՐՁԱԿՆ ՈՒ ՍԵՂԱՆԱԽՈՐԾ

Պօսի դիւղերէն մէկուն մէջ շատ աղքատ, բայց բարի և իր վիճակէն խիստ գոհ, ծեր դերձակ մը կը բնակէր. անոր հետ էր

նաեւ իր կինը, որ անոր աղքատութեանը ուրախութեամբ մասնակից ըլլալով, անոր կեանքը աւելի քաղցրացնելու կը ջանար. երկուքն ալ հասակնին առեր էին, բայց կատարեալ առողջութիւն մը կը վայելէին և խիստ լաւ կաշխատէին։

Իրենց ֆրանչիսկոս անուն մէկ հատիկ որդին, որուն իրենց վիճակէն շատ վեր դաւտիարակութիւն մը տուեր էին, երկար ժամանակէ ՚ի վեր իրենց քովին հեռացած էր, չնդկաստան երթալու, և ըստակ շահելու համար։ Փսան տարիէն աւելի էր որ զանի չէին տեսեր, յաճախ անոր վըրայօք կը խօսէին, ամեն օր կաղաչէին Աստուծոյ որ զանի երբէք երեսէ չը ձգէ, ու ա-

մեն կիրակի գիւղին քահաւ  
նային միջոցաւը , որ զիրենք կը  
յարգէր ու կը սիրէր , զինքը  
հրապարակական աղօթից յանձ  
նելէ չէին դադրեր :

Տղան ալ իր կողմէն ծնողքը  
չէր մոռնար : Չատ պատահար  
ներու հանդիպեր էր , և այն  
պատճառաւ չէր կրցէր իր վը<sup>րայօք</sup> անոնց լուր տալ , որով  
հետեւ այնպիսի երկիր մը դա-  
ցեր էր որ Գաղղիոյ հետ եր-  
բէք յարաբերութիւն մը չու-  
նէր : Աեղանաւոր եղաւ , իր  
համեստ վարքովը մեծ հարրա-  
տութիւն դիզեց , ու Գաղիա  
եկաւ Փարիզու մէջ իր ար-  
ուեստը գործածելու համար :

Երբ տուն մը ընտրեց և ա-  
մեն իր գործերը կարգի դրաւ ,  
որոշեց որ իր ծնողացը գըտ-

նուած վիճակին վրայ անձամբ  
տեղեկանայ :

Ծառաներուն հրամայելով որ  
իրեն չսպասեն , ձին հեծաւ ա-  
ռանց մէկը իր հետն առնելու ,  
իր ծննդեան երկիրը գնաց :

Իրիկուան ժամը տասն էր ,  
ու ծերունի դերձակը և կինը  
կը ննջէին , մինչ յանկարծ ար-  
թընցան սեղանաւորին իրենց  
փոքրիկ տանը դուռը փախե-  
լուն աղմուկէն : Ո՞վ է հարցու-  
ցին : “ Բացէք , բացէք , ըսաւ ,  
ձեր ֆրանչիսկոս որդին է ” :

— Ուրիշին դուռը զարկէք պա-  
տասխանեց ծերունին , ճամբա-  
նիդ շարունակեցէք , գողե՛ր ,  
հոս ձեզի համար բան չկայ .  
Ֆրանչիսկոս հիմայ չնդկաստան  
կը գտնուի , թէ որ Աստուած  
անոր կեանքը պահած է :

— Զեր զաւակը ալ չնդկաս  
տան չէ, կրկնեց սեղանաւորը,  
եկած է, ինքն է որ ձեզի հետ  
կը խօսի, ձեր տանը դուռը մի  
մերժեք իրեն։

— Ելլենք, Յակոբ, լսաւ այն  
ատեն կինը, կարծեմ թէ իրօք  
Ֆրանչիսկոսն է, որովհետեւ  
ձայնեն կը ճանչնամ զինքը։

Իսկոյն երկուքն ալ ելան և  
արտորնօք հագուեցան։ Հայրը  
Ճրագ վառեց ու մայրը գնաց  
գուռը բացաւ։ Ֆրանչիսկոսին  
երեսը նայելուն պէս՝ իսկոյն  
ճանչցաւ, վիզը պլուեցաւ ու  
բազկացը մէջ սեղմեց զանի։  
Յակոբ, նոյն զգացմամբ շար-  
ժեալ, եկաւ իր տղան գրկեց.  
և այս երեք անձինք, այնչափ  
երկար ատեն մեկզմեկէ հեռու-  
կենալէն ետե մէկտեղ ժողու-

ուած ըլլալնուն ուրախացած,  
իրարու գորովանաց ու սիրոյ ցոյ-  
ցեր տալու խնդութենէն չէին  
կրնար կշտանալ։

Այսպիսի եռանդուն ու քաղ-  
ցը տեսութենէ մը ետքը, սե-  
ղանաւորը ձիուն երասանակը  
քակեց և ախոռին մէջ գրաւ,  
ուր տանը սնուցիչ կովը կար։  
Յետոյ իր ճամբորդութեանը և  
իր կենացը զանազան արկածները  
ծնողացը պատմեց։

Այս պատմութիւնը երկար  
տեեց և կարելի էր որ անտար-  
բեր մարդիկը ձանձրացնէր,  
բայց, տղայ մը երբ իրեն վե-  
րաբերեալ դէպքերը կը պատմէ,  
հօր մը ու մօր մը մտադրու-  
թիւնը չկրնար յոգնեցնել. անոնց  
համար չկայ դէպ մը որ նշա-  
նակութիւն չունենայ. անձկա-

նօք զանի մտիկ կրնեն, և անոր  
պատմած ամենափոքր բաները  
անոնց ցաւ կամ ուրախութիւն  
կը պատճառէին :

Երբ պատմութիւնը վերջա  
ցուց, ըսաւ իրենց որ իր հա  
րստութեան մէկ մասը իրենց  
կը նուիրէ, ու իր հօրը աղաչեց  
որ ալ աշխատելէ դադրի : “Ո՛չ,  
որդեակ իմ, ըսաւ Յակոբ, կը  
սիրեմ իմ արուեստս, ու չեմ  
ուզեր անիկա ձգել,,:

—“Ինչո՞ւ, կրկնեց սեղանա  
ւորը, չհասա՞ւ արդեօք ձեր  
հանգչելու ժամանակը — : Չեմ  
ըսեր որ ինձի հետ դալով Փա  
րիզընակիք, լսւ գիտեմ որ  
այն մեծ քաղքին մէջ բնակելէ  
չէք ախորժիր : Չեմ ուզեր ձեր  
հանդարտ կեանքը խռովել,  
գոնէ այս դժուարին աշխատու-

թենէն անձերնիդ խնայեցէք ու  
քանի որ կրնաք, հոս հանգիստ  
ապրեցէք” :

Մայրն ալ տղուն զգացմանցը  
պաշտպան կեցաւ,—Յակոբ հա  
ւանութիւն տալով, ըսաւ .  
“խիստ բարի, Ֆրանչիսկոս,  
քեզի հաճոյ ըլլալու համար ալ  
բոլոր գիւղին բնակչացը հա  
մար չպիտի աշխատիմ, սոսկ իմ  
ու գիւղին քահանային հին  
զգեստները պիտի կարկտեմ” :

Այս գաշինքը գնելէն ետքը  
սեղանաւորը երկութարմ հաւ  
կիթ կերաւ, որ իրեն համար  
եփեր էին, պառկեցաւ ու քը-  
նացաւ այնպիսի հաճութեամբ  
մը որ մինակ սքանչելի բնու-  
թեան տէր եղող տղաք կրնան  
երեւակայել :

Ֆրանչիսկոս իր ծնողացը հետ

Երեք օր անցուց, յետոյ անոնց  
ստակի մեծ գումարմը թողուց  
ու Փարիզ դարձաւ :

Բայց տասն և հինգ օր Ետքը  
շատ զարմացաւ Երբ տեսաւ որ  
Հայրը յանկարծ իր տունը կը  
մտնէ, “ Ի՞նչ է պատճառը ,  
Հայր իմ, որ զձեզ հոս կը տես-  
նեմ, հարցուց անոր , , :

— Տղաս, պատասխանեց ծե-  
րունին, ստակդ դարձեալ քե-  
զի կը բերեմ, ա՛ռ անիկայ, ես  
իմ արուեստովս ապրիլ կուզեմ :  
Այն օրէն ՚ի վեր որ չեմ աշխա-  
տիր ձանձրութենէ կը մեռնիմ :

— Շատ աղէկ, հայր իմ, կըրկ-  
նեց ֆրանչեսկոս . ծեր գիւղը  
դարձէք, ծեր արուեստը շա-  
րունակեցէք, բայց միայն չձանձ-  
րանալու նպատակաւ : Քսակնիդ  
տարէք, և իմինս մի՛ խնայէք :

— Ի՞նչ կուզես որ ընեմքու  
ստակովդ, ըսաւ Յակոբ :

— Աղքատներուն օգնեցէք  
պատասխանեց սեղանաւորը ,  
գործածեցէք ինչպէս որ ձեր  
քահանան յարմար կը դատէ :

Բարի ծերունին այս պատաս-  
խանին վրայ ուրախացած , իր  
գիւղը դարձաւ : Ինքն ու կի-  
նը աշխատութիւնը շարունա-  
կեցին բայց առանց շատ հոգ-  
նելու : Վեց ամիսը անդամ մը  
ֆրանչեսկոս զիրենք տեսնելու  
կուգար . և երբէք տեսնուած  
չէ անկէ աւելի երջանիկ տղայ  
մը , և ոչ ալ անոնցմէ աւելի  
երջանիկ ծնողք մը :

ՄԵԾԱՐԱՆՔ, ԽՆԱՄՔ ՈՒ ՊԱՏԻՒ  
ԾՆՈՂԱՑ

Բաւական չէ մեր ծնողքը սի-  
րելը , անոնց երջանկութեանը

պէտք եղած ամեն բանը հո  
գալով մեր սէրը անոնց փորձով  
ցուցնելու ենք :

Պէտք է անոնց հետ ժիր,  
քաղցր վարմունք մը ունենանք,  
առանց ասոր ոչ մենք երջանիկ  
կրնանք ըլլալ և ոչ ալ զանոնք  
երջանիկ ընել :

Այս առաքինութիւնը ձեռք  
բերելը երբեմն քիչ մը դժուա  
րին է . նախ մեր անձը յաղթե  
լու դժուարութիւնն ունինք,  
մեր սիրելիներուն տհաճելի ե  
ղող բաները՝ երբեք չը դորձելը  
ու չըսելը մեզի խիստ կերեւայ.  
բայց , երբ այս սովորութիւնն  
մէկ մը ստանանք , ալ մեզի հա  
մար դժուարութիւն չկայ , ու  
մեր վարմունքէն պատուական  
օգուաներ քաղել կակսինք :

Միշտ գէշ բան է բարկանալը ,

ու տաղտուկ բնաւորութիւն  
ցուցնելը , բայց հօրը ու մօրը  
հետ այսպիսի վարմունք ունե  
ցողը չէ թէ մինակ այլանդակ  
ու յիմար մարդ մընէ , այլ նաև  
շատ մեծ յանցաւոր :

Պարապ խօսք մըն է որ կր  
սեն թէ՝ երբեմն թէ որ մարդ  
իր պարտքերը մոռնայ , պատ  
ճառը բնութեան աշխուժու  
թիւնն է և սրտին մէջ չարու  
թիւն չկայ : Ասանկ զանցառու  
թիւնները բնաւ չեն կրնար  
արդարանալ :

Կամարարութիւնը , քաղցրու  
թիւնը , մարդասիրութիւնը ,  
սիրուն յատկութիւններ են ,  
որ մարդկային ընկերութեան  
գեղեցիկ կերպարան մը կու  
տան : Այս հանգամանքները  
մեր օտարականներու հետ ու-

Նեցած յարաբերութեանց մէջ,  
ապահով միջոց մըն են անոնց  
համակրութիւնը ստանալու  
համար. իսկ ընտանեաց մէջ  
պարտք կը սեպուին : Պարտք  
են մանաւանդ հօր ու մօր նը-  
կատմամբ, որոնք իրենց ըրած  
բարիքներովը չափէ դուրս ի-  
րաւունք ունին, չէ թէ միայն  
յարգանացը, այլ նաեւ իրենց  
տղոցը խանդաղատ մեծարանա-  
ցը :

Ուրեմն միշտ անոնց հետ  
համբերող, կամարար ու ժը-  
րաջան ըլլամք, միշտ քաղցր  
կերպով պատասխանենք անոնց  
հարցմանցը . Բաց ՚ի ասկէ ա-  
նոնց վրայէն անպակաս ընենք  
այն անթիւ խնամքն ու մեծա-  
րանքը որ ճշմարիտ ու գորո-  
վալի սիրոյ մը նշաններն են :

Իրենց հասակը արդէն տըրտ-  
մութեան ենթակայ է, երբէք  
անոնց նեղանալու պատճառ  
ըլլանք, այլ ընդհակառակն ա-  
մեն օր զանոնք զուարճացնելու-  
նոր միջոցներ հնարենք :

Թէ որ մեր խնամքն ու մեծա-  
րանքը անընդհատ կը շարունա-  
կենք, մեր տեսքն անդամ անոնց  
քաջալերութիւն և ուրախու-  
թիւն պատճառելու բաւական  
է : Անոնց չրթանցը վրայ մեր  
ծագել տուած ամեն մէկ ժը-  
պիտը, անոնց սրտին մէջ բոր-  
բոքած երջանկութեան ամեն  
մէկ նշոյլը, անոնց կենացը օ-  
րերուն երկարելուն պատճառ  
ըլլալով՝ նորանոր օրհնութեան-  
ցը արժանի կը լսանք :

Ասանկով մեր բարի վարքին  
փոխարէն կրկին վարձք պիտի

ընդունինք, մին մեր ծնողացը  
երջանկութիւնը. միւսը իրենց  
օրհնութեամբը մեր վայլած  
յաջողութիւնը, որովհետեւ  
հօր ու մօր օրհնենքը միշտ  
Աստուած կը լսէ:



ՅՈՎՀԱՆՆԱ. ԲԱՌԵԼ

1836

Յովհաննա բառէլը՝ Ենտու-է-  
լուառ նահանգին մէջ Մօնթ-  
րէզօրի մօտ՝ Գուլանժ գիւղը  
ծնաւ: Իր հայրը որմնագործ-  
էր, շատ բարի, աշխատասէր  
և իր ընտանիքը աղէկ կրթող  
մարդ մը սեպուած էր: Գու-  
լանժի մէջ տնակ մը և փոքրիկ  
արտ մը ունէր:

Իր Յովհաննա աղջիկը, հոն  
մօտերը բնակող ընտանիքի մը

մէջ սպասաւորութիւն ընելով  
աղէկ վարձք կառնէր:  
Իմացաւ որ իր յիսունու-  
հինգ տարեկան մայրը հիւան-  
դացեր էր ու հազիւ գաւա-  
զանի մը վրայ կրթնելով կրնար  
քալել: Ունեցած շահաւոր վի-  
ճակէն հրաժարեցաւ, ու մօ-  
րը քով եկաւ, ալ զանի չճգե-  
լու մտօք: “Քեզի հետ կենալ  
կուզեմ, ըստ անոր, քանի որ  
ծառայութիւն կընեմ, աւելի  
աղէկ չէ” արդեօք որ իմ մօրս  
ծառայեմ քան թէ օտարնե-  
րու”:

Բայց քիչ ատենէն հայրն ալ  
հիւանդացաւ, այնպիսի դը-  
ժընդակ ցաւէ մը բռնուեցաւ,  
որ գրեթէ կոյր եղաւ: Յով-  
հաննա իր մօրը պէս հայրն ալ  
խնամեց, իր խնայողութիւն-

Ները զոհելէն ետքը, փոքրիկ  
արտն ալ ծախութեցաւ։ Բարե-  
գործ անձինք այս գերազանց  
օրիորդին օգնութեան հասան,  
որուն անձնուիրութեանը բռ-  
լոր աշխարհք կը զարմանար։

Տասը տարիին հայրը մեռաւ,  
և Յովհաննա դառնապէս լա-  
ցաւ անոր մահուանը վրայ։

Մէկը ըսաւ իրեն. “Հայրդ  
ալ ազատեցաւ, դու ալ ազա-  
տեցար։ Խեղճը այնչափ կը  
տանջուէր, հիմայ քու նեղու-  
թիւնդ ալ պակսեցաւ,,,:

“Ինձի այսպէս խօսողները,  
ըսաւ Յովհաննա, կը կարծեն  
թէ զիս կը մխիթարեն, բայց  
ինձի աւելի ցաւ կը պատճա-  
ռեն, չեն գիտեր թէ ի՞նչպէս  
կը սիրէի իմ խեղճ հայրս . . .  
Վերջապէս, Աստուած իր վարձ-

քը տուաւ, ես ալ իմ վարձքս  
պիտի առնեմ”։

Յովհաննա մինակ մնաց իր  
հօրը հետ. կը մաներ, կանան-  
չեղէն կը ժողուէր, ու իր ժա-  
մանակին մեծագոյն մասր իւեղճ  
հիւանդ մայրը խնամելու կը  
զոհէր։

Մայրը որ մինչեւ այն ատեն  
փայտեայ գաւազանի մը օգնաւ  
կանութեամբը գժուարաւ կը  
քալէր, բոլորովին կցը եղաւ,  
և անդամալուծութենէն՝ և ոչ  
իսկ կրնար շարժիլ. պէտք էր  
զայն վերցնել, պառկեցնել ու  
նստեցնել։ Յովհաննա, քսան  
տարիին աւելի՝ առանց արթըն-  
նալու գիշեր մը չանցուց։ Մօ-  
րը վրայ տարած խնամքին ման-  
րամասն պատմութիւնը անհա-  
ւատալի կերեւայ։

Այս կինը շատ բարեպաշտ  
էր . իր թիկնամոռին մէջ նըս-  
տած ամեն օր կաղօթէր : Վե-  
րափոխման տօնին առջի իրի-  
կունը ըստ իր աղջկանը ,  
“ վաղը Աստուածամօր՝ Օդոս-  
տոսի տօնախմբութիւնն է , ե-  
կեղեցի երթալ կը փափաքիմ ” :

Անձնանուէր տղաք անգամ՝  
ասանկ հիւանդ կին մը եկեղե-  
ցի տանելու համար լաւագոյն  
վիճակի մը մէջ , թէեւ տանե-  
լու պէտք եղած միջոցներն ու-  
նենան , նաեւ մեծամեծ դրժ-  
ուարութիւններ կը յարուցա-  
նեն : Բայց Յովհաննա շուտով  
մը պատասխանեց , “ Եկեղեցի  
երթալ կուզես . շատ աղէկ , սի-  
րելի մայր , երթանք , այն ես  
դքեզ կը տանիմ , հոգ մընէր ” . —  
Ու անոր ձեռքը բռնելով պա-

գաւ , որովհետեւ միշտ անոր  
հետ քաղցր գըգուանքով և գո-  
րովալի խնամօք կը խօսէր :

Հետեւեալ օրը , Յովհաննա  
իր ձախ ձեռքը մեծ թիկնամո-  
ռի մը թեւին մէջ կանցընէ ,  
մայրը ոտք կը հանէ և աջ ձեռ-  
քովը կը բռնէ : Այս կերպով  
ծեր մայրը օգնութիւն գտնե-  
լով , հազիւ երկու քայլ կառնէ  
... կենալ կստիպուին : Յովհան-  
նա քանի մը վայրկեան զանի  
թիկնամոռին վրայ կը նստեցը-  
նէր , ետքը վերցընելով նորէն  
քալել կսկսէին :

Հազիւ հինգ վայրկեան հե-  
ռաւորութիւն ունեցող ձամ-  
բայ մը , մեծամեծ դժուարու-  
թեամբ երեք քառորդէն աւե-  
լի կը տեւէր :

Ետ դառնալնուն , որ նոյն

կերպով կ'ըլլար, Յովհաննա բռ  
լրովին ուրախ էր ու կը հար  
ցընէր, “ Ի՞նչպէս, սիրելի մայր,  
աղէկ աղօթք ըրի՞ր Աստուծոյ,  
գո՞հ ես, յոգնութիւն չե՞ս ի-  
մանար, այնպէս չէ՞” :

Վերջը այս աշխատալի ճամ-  
բորդութիւնը՝ բարի կնկան ա-  
մեն փափաքած անդամուն նո-  
րոգուեցաւ :

Յովհաննա իրեն կը պահէր  
այն սեւ հացը որ բարեգործու-  
թեան դիւանը կուտար, ու իր  
մօրը համար ճերմակ հաց կը  
գընէր։ Ձեռքէն եկածին չափ  
յաճախ անոր կարագ, պանիր  
ու կաթ կը գտնէր։ Իսկ ինքը  
միայն գետնախնձոր կուտէր։

Օր մը մէկը անոր կարկանդակ  
մը իրկէր էր, ուսկից բնաւ  
կերուած չէր։ Երկար ատեն

Ետքը տեսան որ դեռ կարկան-  
դակը չէր լմնցեր։  
“ Կարկանդակդ դեռ չե՞ս լը-  
մնցուցեր։

— Ո՞հ, մօրս համար կը պա-  
հեմ, կերակուրին ատենը պըզ-  
տիկ կտոր մը կուտամ, որ ու-  
րախութեամբ կուտէ։

— Դու չե՞ս ուտեր։

— Մեղքը չէ՞ որ ուտեմ,  
խեղճ կնկան բաժինը կը պակսի,  
ասիկա անոր մեկ պզտիկ զուար-  
ճութիւնն է . . . Ոչ կը աեսնէ,  
ոչ կը լսէ և միշտ վիշտ կը կրէ  
. . . ինչ որընեմ իրեն սիրոյն հա-  
մար դեռ շատ քիչ է ”։

Փանզի խեղճ կինը բոլորովին  
խուլ եղաւ։

Յովհաննա բարելի մայրը, իր  
հիւանդութեանցը մէջ, անանկ  
աղէկ թիկնաթոռի մը մէջ նըս-

տեր էր, և անանկ մաքուր հագուստ ու բութ ու գորովանօք խնամուեր էր որ մարդ տեսնելով կախորժի:

Երբեմն ցաւերուն սաստկութիւնը իր բնութիւնը կը խըստացնէին, ու երթալով իր քովը մօտենալը գժուարին կը լլար: Բայց Յովհաննային քաղցրաբարոյ ու կամարար վարմունքը միշտ նցնն էր: Անոր այցելութեան եկողներուն կըսէր:

“Ո՞հ, եթէ զանի առջի ատենները ճանչնայիք, ազնուաբարոյ կին մընէր, նեղութեան ժամանակներուն իր ընտանիքը սնուցանելու համար չափէ գուրս կաշխատէր, ո՞հ, որչափ բարի ու քաղցր էր: Այդչափատենէ իվեր հիւանդ է, թէ որ քիչ մ'ալ նեղութիւն կուտայ, իր յանցանքը չէ, ցաւերն

ասանկ ընել կուտան: Ո՞հ, Աստուծոյ քով գեղեցիկ վարձք պիտի ունենայ . . . . :

Մեծ պիտի ըլլայ նաեւ, Աստուծոյ առջեւ այս գերազանց օրիորդին վարձքը, որ բոլոր աշխարհքին օրինակ ըլլալու արժանի հանդիսացեր է:

### ԵՂԲԱՑՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Մեծարանաց լաւագոյն ցոյցերէն մէկը որ կրնամք տալ՝ մեր ծնողացը, մեր եղբայրները ու քոյրերը գորովանօք սիրել և անոնց հետ միշտ կատարեալ խաղաղութեամբ ապրին է:

Հօր ու մօր համար՝ իրենց տղոցը եղբայրական միութեան տեսարանէն զատ՝ չկայ բան մը որ աւելի հաճելի երեւնայ:

Ամենէն զօրաւորը պէտք չէ  
որ իր առաւելութիւնը չարա  
չար գործածէ, ընդհակառակն  
պէտք է որ ամենէն տկարի հետ  
կամարաբութեամբ ու քաղց  
ըութեամբ վարուի: Տկարն ալ  
իր կողմանէ պէտք չէ որ իրեն  
ցուցուած համբերութիւնը  
չարի գործածէ, այլ պէտք է որ  
իր եղբայրները բարկացնելի ա  
ղեկ զգուշանայ:

Եղբայրներու մէջ մէկզմէկ  
նախատել ու ծեծել պէտք չէ  
որ ըլլայ: Ի՞նչպէս օտարական  
ներու հետ աղեկ պիտի վար  
ուինք, թէ որ նոյն խակ մերըն  
տանիքին անդամներուն հետ  
չենք կրնար միաբանիլ:

Նաև պարտք մըն է մեր եղ  
բայրներուն բարի օրինակ տալ,  
մեր վարքովը ու խրատներովը

միշտ զանոնք յորդորել, որ մեր  
ծնողացը հետ հաճելի կերպով  
վարուին:

Այս նկատմամբ, հասակաւ  
մեծ եղողները՝ գլխաւոր պարտք  
մը ունին կատարելու, քանզի  
միւսներէն աւելի մտախոհ են,  
և իրենց օրինակը կրնայ միւս  
ներէն աւելի ազգեցութիւն մը  
ունենալ, անոր համար աւելի  
խիստ պարտականութիւն մը  
ունին իրենց եղբայրներուն հե  
զութեան ու բարի վարուց ա  
նըստգիւտ օրինակներ ըլլալու:

Անդբանիկ եղբայրը պարտա  
ւորուած է նաեւ իւր պզտիկ  
եղբայրները ու քոյրերը խնա  
մել, իւրատել ու բարեկամաբար  
յանդիմանել երբոր յանցանք  
մը գործեն, և անոնց կրթու  
թեան պաշտօնին մէջ՝ իր անձը

կերպով մը հօր ու մօր օգնաւ  
կան ու փոխանորդ ճանչնալ։  
Ասիկայ մեծ պատիւ, ու միան  
գամայն սրբազան պարտակաւ  
նութիւն մըն է։

Պատանիք իրենց քոյրերուն  
ամեն տեսակ պատիւ ու խնամք  
ունենալու են։ Անոնք աւելի  
տկար ու փափուկ ըլլալով ա-  
ւելի զգուշութեանց կարօտ են։  
Պէտք է նեղութեան մէջ զա-  
նոնք միսիթարել և աշխատանաց  
մէջ օգնել։ Բնաւ պէտք չէ ա-  
նոնց հետ սաստիկ ու խստու-  
թեամբ խօսիլ, և անոց առջեւ  
անհաճոյ բանի մը վրայօք խօսք  
ընել։ Պէտք է իրենց համես-  
տութիւնը յարգել, և իրենց  
դիւրազգաց բնութենէն ակ-  
նածիլ։

Եղբայրներն ու քոյրերը միշտ

իրարու ամեն տեսակ խնամոց  
ու մտերիմ սիրոյ ցոյցեր տալու  
մէջ մրցելու են։ Եղբայրները,  
թէ որ կարելի է, ջանալու են ի-  
րենց քոյրերը գերազանցել այս  
բարեկամութեան պատերազ-  
մին մէջ։ Որչափ զանոնք մեծա-  
րեն այնքան իրենց քաղաքավա-  
րութեան ու բարի զգացմանցը  
համար յարգ ու պատիւ կը  
գտնեն, և այն քաղցը սիրոյ մի-  
ութիւնը որ ընտանեաց մէջ կը  
տիրէ, հօրն ու մօրը սիրու կըզ-  
մայլեցնէ։

~~~~~  
ԾԱՂԻԿՆԵՐՈՒ ՀՈՒՆՉՔԸ

Փոքրիկ իօժէնին գարնան գե-
ղեցիկ օրեւրը իր անկողնին մէջ
անցուցերէր։ Երբ առողջացաւ
և սկսաւ ուժ առնել, ծաղիկնե-

որ միտքը եկան, և հարցուց
թէ՝ այս տարի ծաղիկները ան-
ցեալ տարուան պէս գեղեցիկ
էին։ Եօժէնին շատ կը սիրէր
ծաղիկները, բայց դեռ չէր կրո-
նար դուրս ելլել որ ձեռքովը
ժողվէ։

Այն ատեն իր անդրանիկ եղ-
բայրը Եօժէն կողով մ'առաւ,
ու կամացուկ իր մօրը ըսաւ.
“ահա քրոջս համար դաշտե-
րուն ամենէն գեղեցիկ ծաղիկ-
ները ժողուելու կերթամ. դար-
ձած ատենս ո՞րչափ ուրախ պի-
տի ըլլայ,,։”

Այս առաջին անգամն էր որ
դաշտը կելներ, որովհետեւ քը-
րոջը հիւանդութենէն ՚ի վեր
քովէն բաժնուած չէր։ Գարու-
նը իրեն չափէ դուրս գեղեցիկ
երեցաւ, իր քոյրը բժշկուած

տեսնելուն ուրախութիւնը ամ-
բողջ բնութիւնը աւելի հիա-
նալի կ'երեցընէ իր աչքին։

Եօժէն բերկրութեամբ մէկ
կողմէն միւս կողմը կը վազէր,
բլուրին վրայ ելնելով և իջնելով։
Սոխակները կերգէին, մեղու-
ները կը բզզէին, թիթեռնիկ-
ները իր բոլորտիքը կը թռչըտէ-
ին, և ամենէն գեղեցիկ ծաղիկ-
ները իր ոտքին առջեւ կը բաց-
ուէին. մէկ ծաղկէն մէկալը կը
վազէր երգելով։

Կողովը իսկոյն լեցուեցաւ։
Կարմիր հունտերը խոտէ թե-
լի մը անցունելով գեղեցիկ պը-
սակ մը շինեց ու վրան գրաւ։
Յետոյ ժպտելով իր շինածին վր-
այ նայուած մը նետեց ու կաղ-
նիի մը շուքին տակ փափուկ մա-
մուռին վրայ նստեցաւ։ Հոն

Հանդարտ կերպով մը կը դիտէր
դաշտը գարնան գեղեցկութեան
ժամանակ, ու խնդութեամբ
մտիկ կընէր սոխակներուն եր
գը որ իրարու կը պատասխանէ-
ին: Հոգնած ըլլալով՝ հոն քու-
նը տարաւ: Երբ խաղաղ կընըն-
ջէր, փոթորիկ մը ելաւ: Աեւ
ամպը կամաց կամաց բարձրա-
ցաւ, փայլատակունք չողացին
և որոտումը գոռաց: Յանկարծ
հովը կաղնիին տերեներուն մէ-
ջէն մոնչեց: Տղան որոտընդոստ
ելաւ կանգնեցաւ: Տեսաւ որ
իր բոլորտիքը երկինքը սպառ-
նալից ամպերով ծածկուած էր,
արեգական և ոչ մի ճառագայթ
դաշտը կը լուսաւորէր: Ար-
թըննալուն պէս կայծակի սաս-
տիկ հարուածի մը որոտումը
լսուեցաւ, խեղճ տղան այս

անյուսալի խառնաշփոթ աղմու-
կին մէջ ապշած կը կենար:
Աւաղ, ահա աշխարհիս վր-
բայ մարդուս վայելած զուար-
ճութիւնները շատ անգամ կը
խոռվին անակընկալ փոթորիկ-
ներէն:

Անձրեկի մեծ կաթիլներ սկը-
սան կաղնիին տերեներուն մէ-
ջէն անցնիլ: Տղան սարսափած
կողովն առնելով փախաւ: Փո-
թորիկը իր գլխուն վրայ էր,
անձրեն ու մրրիկը սաստկացաւ.
որոտումը ահոելի կերպով կը
գոռար: Եօժէնիին զգեստներէն
շուտ մը անձրեը անցաւ: Ճու-
րը գլխուն մազերէն և ուսե-
րէն կը վազէր, հազիւ կրնար
ճամբան շարունակել: Վերջին
աստիճանի գժբաղդութիւն մը
էր իրեն համար երբ սաստիկ

Հովը՝ կողովին մէջ մտաւ եւ
այդչափի խնամքով ժողուած
ծաղիկները գետնին վրայ ցիր ու
ցան սփռեց:

“Ով Աստուած իմ, գոշեց,
քրոջ քիչ մը ուրախութիւն
պատճառելու համար այնչափ
աշխատելէս ետքը, պէտք է որ
ամեն բան ձեռքէս ելլէր,,:
Աստիկրարկութեամբ պարապ
կողովը գետինը նետեց, հեծ
կրտալով ջրաթաթախ տուն ե-
կաւ:

Փոթորիկը դադրեցաւ և եր-
կինքը պայծառացաւ: Թուչուն-
ներն իրենց երգերը սկսան եւ
երկրագործը իր աշխատութիւ-
նը. օդը պարզ ու զով էր, ձո-
րին մէջ ու բլուրներուն վրայ
քաղցր հանդարտութիւն մը կը
տիրէր: Բոլոր բնութիւնը նո-

րոդած կերեւար, ու գիւղին
բնակիչները երախտագիտու-
թեամբ և ուրախութեամբ լեց-
ուած, իրենց աչքը դէպ ՚ի ամ-
պը կը վերցնէին, որ իրենց դաշ-
տերուն օրհնութիւն և յաջո-
ղութիւն բերելէն ետքը կը հե-
ռանար:

Էօժէն իր վհատելուն ու
բարկանալուն վրայ ամցաւ:
Լոռութեամբ ետ դարձաւ իր
գետինը նետած կողովը փնտը-
ռելու ու նործաղիկներով լեցը-
նելու համար: Կողովը գեռ-
բլուրին զառիվայրին վրան էր:
Մացառ մը զայն բռնած ու
պաշտպանած էր հովին սաստ-
կութեանը դէմ: Տղան կողովը
առաւ. բայց ինչպէս զարմանք
և ուրախութիւն զգաց, երբ
աչքը բոլորտիքը դարձուց տե-

սաւ որ անձրեւը հազարումէկ
նորանոր ծաղիկներ բուսցուցած
էր : Հազարաւոր կօկոններ բաց
ուեր էին, ու ցողին կաթիւ
ները տերեւներուն վրայ ադա
մանդի պէս կը փայլէին : Էօժէն
մէկ ծաղկէն միւսը կերթար
մեղուի մը նման, և իր կողովը
շուտով լեցուեցաւ :

Մինչ Արեւը լեռան ետեւը
խոնարհեցաւ, տղան ուրախ
զուարթ տունդարձաւ, բերկ
րութեամբ իր ծաղիկներուն
գանձը և նոր ժողուած կարմիր
հատերէ շինած պսակը կը դի-
տէր :

Մարը մտած արեգական ճա-
ռագայթները իր շնորհալի դէմ-
քը կը լուսաւորէին, և իր աչ-
քը աւելի սիրուն փայլ մը ա-
ռաւ Երբ իր սիրելի քրոջը ու-

րախութիւնն ու Երախտագիւ-
տութիւնը նշմարեց :

“ Իրա՞ւ չէ, Էօժէն, ըստ ա-
նոր իր մայրը, այն զուարձու-
թիւնները որ մեզ սիրողներուն
կը պատրաստենք մեզ աւելի ևս
կուրախացնեն ,:

Ասանկով Էօժէն կրկնապա-
տիկ Երջանիկ Եղաւ . Երջանիկ՝
իր քոյրը զուարձացնելուն, և
աւելի Երջանիկ՝ իր մօրը հա-
ճութեան ու գովեստիցը ար-
ժանի ըլլալուն համար :



ԾՆՈՂԱՅԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՈՂՈՒԹԻՒՆ
ԵՒ ԱՆՉՆՈՒԻՐՈՒԹԻՒՆ

Երբ մեր հայրն ու մայրը տա-
րիքնին կառնեն, և ալ չեն կը ը-
նար առանձին իրենց ամեն պի-
տոյքը հոգալ, մեր պարտքն է
անոնց համար աշխատիլ, անոնց

ապրուստն ու կեանքը խնամել,
և ճարել այն ամեն բան որ ի-
րենց օրերը կրնայ դուարճալի
ընել:

Այս պարտքը, յայտնի է որ,
Երախտագիտութիւնը մեր վը-
րայ դրած է: Օրենքը մեզի կը
պատուիրէ, բնութիւնն ալ
նցնը մեզի կազդէ:

Մեր ծնողքները իրաւունք
ունին պահանջելու, որ մեր
ձեռքէն եկածն ընենք իրենց
կեանքը պահպանելու համար,
մինչդեռ մեր կեանքն անոնցմէ
ընդուներ ենք:

Յայտնի է թէ անոնք որ մեզ
խնամեցին, սնուցին մեծցու-
զին անանկ հասակի մէջ որ մենք
մինակ բան մը ընելու կարող
չէինք, պէտք է որ մեզմէ խը-
նամուին, սնանին, օդնութիւն

գտնեն, երբ իրենց ու մեր վի-
ճակը փոխուած են, երբ մենք
զօրացեր և անոնք տկարացեր
են:

Այս խղճմտանքի պարտքը ճըշ-
դիւ կատարելով, գովեստ բըն-
տըռելու չենք, վասն զի այն
պիսի պարտաւորութիւնմը պի-
տի կատարենք ուսկից բնաւ ա-
զատ չենք կրնար սեպուիլ, այլ
պարտքերնիս կը հատուցանենք:
Ով որ երբէք այս պարտքը չը
վճարէր, ոչ թէ միայն ողորմե-
լի և ամեն օրինաւոր զգացմուն-
քէ զուրկ մարդ մըն է, այլ նա-
եւ անհաւատարիմ պարտապան
մը:

Ինչպէս որ յայտնի կիմացուի
ժամանակով համեստ գեղացիին
մէկուն՝ իշխանի մը տուած խե-
լացի պատասխանէն:

Իշխանը անոր հարցուցեր էր
թէ աշխատութեամբը վաստը
կած ստակը ի՞նչ կընէր :

“Երեք մասի կը բաժնեմ,,,
պատասխանեց գեղջուկը .”

Առաջին մասը պարտքեր վը-
ճարելու որոշած եմ, երկրորդը
իմ ու կնոջս ծախքերուն համար
կը գործածեմ, իսկ երրորդը
մեծ տոկոսով մը կը տեղաւորեմ.

—Ասով ի՞նչ ըսել կուզես,
հարցուց իշխանը :

—Ահաւասիկ, պատասխա-
նեց բարի գիւղացին .”

“Առաջին մասը ծերունի ծը-
նողքս խնամելու կը գործածեմ,
ասի պարտք մը վճարել չէ՞ : Եր-
րորդ մասը տղաքս կը թելու դու-
հեր եմ. ասի մեծ շահով ստա-
կը տեղաւորել չէ՞ ” :

Իշխանը սքանչացաւ գիւղաց-

ւոյն ազնիւ զգացմանցը՝ և պա-
տասխանին :

Բարեսիրտ ու երախտագէտ
որդի մը այս պարտքին կատա-
րումը իրեն ճշմարիտ երջան-
կութիւն մը կը համարէ :

Իրօք, ի՞նչպէս քաղցր է իր
խնամքն ու կարողութիւնը սի-
րելի ծնողաց նուիրել : Ի՞նչպէս
քաղցր է իր աշխատութեան
պտուղը անոնց մատուցանել:
Ո՞րչափ քաղցր է անոնց վերջին
օրերն երջանիկ ու հանգիստ
անցնել տալ:

Անպատմելի երջանկութիւն
մ'է երբ մէկը կրնայ իր անձին
այս խօսքերն ըսել :

“Ինչ որ ընեմ, երբէք, չպի-
տի կրնամ ծնողքէս ընդունած
բարիքներուս փոխարէնը հա-
տուցանել : Բայց թէ որ երախ-

տագիտութեամբս իրենց բարեացը չեմ կարող հաւասարիլ, գէթ կը ջանամ մօտենալ. թէ որ անոնք իմ առաջին քայլերուս առաջնորդն եղան, ես ալ այսօր իրենց գողդոջուն քալուածքին կ'օգնեմ. թէ որ ինձի օգտակար խրատներ տուին, այն խրատներէն օգուտ քաղած ըլլալս այսօր փորձով կը ցուցընեմ. թէ որ զիս պատուաւոր կերպով ապրուստս ճարելու վիճակի մէջ դրին, ես ալ այսօր իրենց ապրուստը կը հոգամ. թէ որ մանեկութեանս վրայ հսկեցին, ես ալ իրենց ծերութիւնը երջանիկ ընելու կաշխատիմ»:

Ահա Աղնիւ ու մաքուր սիրտ ունեցող մարդու մը ամենէն ճշմարիտ երջանկութիւնը։ Գոհ ըլլար միայն հսկելով որ իր ծը-

նողքը բանի մը կարօտ չ'ըլլալ, այլ նաև կը ջանայ որ պէտք եղածէն աւելին ունենան, անոնց զուարձութիւն մը տալու համար այնպիսի բաներէ հրաժարիլ կուզէ որոնցմէ զըկութիլը իր հասակին մէջ գիւրին է. բայց ծերերու համար իրենց կրած վիշտերուն սփոփանք ու միաթարութիւն մը կրնայ ըլլալ։

Այս պարտքը անստգիւտ կերպով կատարելը բաւական չսեպեր, անանկ չնորհալի ու փափուկ կերպերով կը վարուի որ այն պարտուց արդիւնքը կաւելցնէ ու վարձքը կը կրկնապատկէ։

Եւ ամեն օր կաղաչէ Աստուծոյ որ իր ծեր ու պատկառելի ծնողքը պահպանէ, որոնց իր ընտանիքին մէջ գտնութիլը Աս-

տուծոյ մէկ օրհնութիւնն է :
Այսպէս պէտք է որ խնա
մենք մեր ծնողքը իրենց ծե
րութեանը ատեն :

Ուրիշ առիթներու մէջ որ
մեզի պէտք կունենան, մեր
սիրու կազդէ մեզի՝ ինչ որ պի
տի ընենք : Հիւանդութեանը
ատեն զանոնք խնամելու, վր
տանդէ մը ազատելու, իրենց
վիշտերը դադրեցնելու համար,
ամեն բան կրելու, ամեն բան
ձեռնարկելու, ամեն բան ընե
լու պատրաստ ըլլալու ենք :

Իրենց տղոցը սիրոյն համար
զոհ ըլլող ազնիւ հայրերն և
ընտիր մայրերը հազուագիւտ
չեն, բայց նաեւ վեհանձն տը
ղաքը ու անձնուէր աղջիկներ
անպակաս են, որոնց գեղեցիկ
վարքը համակրութիւն ու զար
մանք կը պատճառէ :

Այսպիսի գեղեցիկ ու ազնիւ
օրինակները բազմաթիւ են :
Բայց մենք մինակ Փանդալի նա
հանդին Օռիյլեաք դլխաւոր քա
զաքէն երիտասարդի մը օրինակը
պիտի յիշենք :

ՅՈՎ.ՀԱՆՆԵՍ ՎԻՃԻՔ

Օռիյլեաք քաղքէն առաքինի
և հարուստ տիկին մը իր ա
մուսինը և հարստութիւննը կոր
սընցուց յանկարծադէպ դըժ
բաղդութիւններ հետզհետէ
վրան գալով : Անունը տիկին
Վիճիկ կ'ըսուէր :

Մինակ տղայ մը մնացեր էր
իրեն որ այն ատեն Օռիյլեաքի
դպրոցին մէջ աշակերտ էր :
Յովհաննէս Վիժիկ բարի, հեզ
ուսումնասէր, իր ընկերներուն
սիրելի և ուսուցիչներէն մե-

ծարուած աշակերտ մընէր :
 Դպրոցական տարւոյն լմննալուն՝
 հանդիսական պարգեւաբաշ
 խութեանց ատեն, միշտ շատ
 պարգեւ կ'առնէր և ասով իր
 համեստ վարմունքը ձեռքէ չէր
 ձգեր :

Յովշաննէս աղէկ գիտէր որ
 իր ընտանիքը դժբաղդութիւն
 ներ կրեր էր, բայց անոնց ի՞նչ
 տեսակըլլալը չէր գիտեր, իր մօրը
 որ աստիճան անձկութեան մէջ
 ըլլալուն տեղեկութիւն չունէր :

Դպրոցին տնօրինը, որ առա
 տաձեռն ու բարեգործ մարդ
 մըն էր, զանի առանց վարձք
 պահանջելու դպրոցին մէջ պա
 հել որոշեր էր : “Երբ մեծնայ,
 կըսէր, ինծի կը հատուցանէ,,” :

Սակայն ասիկա չէր բաւեր,
 դպրոցին ծախքէն զատ, երիւ

տասարդ աշակերտը զգեստի,
 գրքի, ձերմըկեղէնի և ուրիշ
 շատ բաներու պէտք ունէր : Առ
 սոնք ի՞նչ կերպով հոգալու էր :

Քանի մը ողորմած անձինք, ու
 րոնց մէջ էին նաև վիճակին ու
 տիկանը, և Կօթո - Տամ - տէ
 նէժ եկեղեցւոյն քահանան,
 ընկերութիւն մը կազմեցին այս
 թշուառ ընտանիքին պիտոյքը
 խնամելու նպատակաւ : Բայց
 իրենց օգնութիւնները բաւա
 կան չէին հիւանդու մօրը եւ
 տղուն ծախքերը միանդամայն
 հոգալու : Խորհուրդ ընելով
 մէջերնին՝ որոշեցին որ խեղձ
 այրի կինը հիւանդանոց դնեն :

Իրենց այս որոշումը երիտա
 սարդ աշակերտին պէտք էր իւ
 մացնել, բայց ոչ ոք կը համար
 ծակէր, կը վախնային որ տղան

յուսահատութեան ու տագնապի մէջ կը ձգեն։ Փահանան այս պաշտօնը ընդունեց, և այս կերպով վարուեցաւ։

Հինգշաբթի օր մըն էր, այսինքն աշակերտներուն դպրոցէն դուրս ելլելու օրը։ Փահանան դպրոցը կերթայ, Յովհաննէսը կը փնտռէ, որպէս զիգայ այն օրուան ատենը իր տունը անցընէ։ Տղան բոլորովին ուրախ, նոր զգեստները կը հագնի, իբր թէ պտղտելու և զքօսանքի մը կերթար, և խնդութեամբ քահանային հետ դուրս կ'ելնէ։

Փահանան զանի իր տունը կը տանի ու իր խուցը կառնէ։ Խուցին մէջ սեղանի մը վրայ իր ժամագիրքը կը կենար։ Փահանան գործքի մը համար դուրս

կ'ելլէ, խոստանալով տղուն որ իսկոյն կը դառնայ, ու զանի խուցին մէջ առանձին կը թողու։ Յովհաննէս մինակ մնալով չէր գիտեր թէ ի՞նչ բանի զբաղի, սեղանին վրայ ժամագիրքը կը տեսնէ։ Զկարծեր թէ աղօթքի գիրք մը բանալը անխորհուրդ բան մընէ, կը սխալի, բայց այս սխալը այսպիսի պարագայի մէջ, գրեթէ ներելի էր։ Ուրեմն ձեռքը կառնէ ժամագիրքը և կը բանայ։ Մէջէն թուղթ մը սահելով գետինը կլցնայ։ Յովհաննէս Ժան թուղթը կառնէ, և իր աչքերը ակամայ վրայի գրուածին կուղղուին։ Ի՞նչ կը տեսնէ, իր մօրը հիւանդանոցը ընդունելուն տոմսակը։

Տղուն աչքերը ամպով մը կը

ծածկուին, տոմսակը իր դող
դոջուն ձեռքերէն կ'իյնայ։ Կը
կարծէ թէ աղէկ չէ կարդացեր,
գուժաբեր թուղթը նորէն
կ'առնէ ու կրկին անդամ կը
կարդայ։ Իրօք իր մօրը վրայօք
է խնդիրը, իր մօրը հիւանդա
նոցը դրուելուն տոմսակն է։

Տղան կը դողայ ու կը սարսա
փի, սրտին խորէն դառնակըս
կիծ աղաղակ մը կ'արձըկէ։ «Հի
ւանդանոցը, իմ մայրս հիւան
դանոցը»։

Այն ատեն կը գուշակէ իր
ընտանիքին վիճակը, որ մինչեւ
նոյն ժամուն իրեն չէին իմացու
ցեր։

Քանի մը վայրկեան խորին
մտածութեան մէջ ընկղմած կը
մնայ։ իր ընտանիքին կորսնցու
ցած շքեղ վիճակին վրայ չցա

ւիր, այն հարստութեան սպա
ռելուն վրայ չխորհիր, որ օր
մը պիտի ժառանգեր։ Ամենա
դառն թշուառութեան մէջ
ընկղմած՝ և աղքատանոց մը
դրուելու սպառնալեաց ենթա
կայ եղող մօրը վրայ կը մտածէ։

“Իմ մայրս հիւանդանոց եր
թայ, ըսաւ, ո՛հ երբէք եր
բէք”։ Այս վայրկեանէն իր ը-
նելիքը կ'որոշէ, որդիսկան
սէրը տարօրինակ զօրութիւն
մը կուտայ իրեն, որչափ որ
տղայ է, չափահաս մարդու
մը քաջութիւնը կզգայ, ինչ
պէս որ ետքէն անոր յարատե-
ւութիւնն ու հաստատամտու-
թիւնն ալ կունենայ։

Երիցատունէն դուրս կ'ելէ,
առանց մէկէ մը տեսնուելու
դպրոց կերթայ, կիրակի օրուան

զգեստները կը թողու և ամեն
օրուանները հագնելով նորէն
կուդայ:

Քահանան որ տղուն երթա-
լէն ետքը խուցը մտեր էր զա-
նի հոն չգտնելուն շատ զարմա-
ցեր և անոր մեկնելուն վը-
րայ անհանգիստ էր: Երբ տե-
սաւ անոր նորէն գալը, նախ
զգեստներուն փոփոխութիւնը
չնշմարեց և անոր ըսաւ, “Ո՛չ,
խեղճ տղայ, ժամագիրքս բա-
ցիր, ամեն բան իմացար, դա-
ցիր որ պահւըտած արցունք
թափես”:

— Ո՛չ, Տէր Հայր, ըսաւ տղան,
ըսցի...: Մայրս հիւանդանոց
չպիտի երթայ, հոն սրտին ցա-
ւէն պիտի մեռնի: Դապրոցէն
կելլեմ, կերթամ իմ մօրս հետ
կապրիմ: Իմ մօրս կ'օգնեմ:

Քահանան մանկահասակ տը-
ղու մը ասանկ անակնկալ ու
վեհանձն որոշումը լսելով
չկրցաւ արտսուքը զսպել: Գո-
րովանօք գրկեց տղան ու ըսաւ
անոր: “Բարեկամ, քու ապա-
գադ կը կորսնցնես. բաց ի ասկէ,
ի՞նչպէս պիտի կրնաս մօրդ օգ-
նել:

— Աստուած ինձի զօրութիւն
կուտայ, և այս զօրութիւնը
քանի որ հասակս առնեմ, պի-
տի աւելնայ: Իմ նոր հագուստո-
ներս հանեցի, ալ զանոնք չպի-
տի հագնիմ, մօրս առաջին ան-
գամ օգնութիւն մը ընելու հա-
մար պիտի ծախեմ”:

Քահանան տղուն միտքը փո-
խելու համար, այս ընտանիքին
հոգ տանողը ոլոր անձինքը՝ դըպ-
րոցին տնօրէնը ու քաղքին ու-

տիկանն անգամ կանչեց , որոնք
պարապ տեղ Ժանին միաբը դար
ձընելու աշխատեցան :

“Տղամ , կըսէին իրեն , մէկ
մը ապագադ մտածէ : Ուսմուն
քըդ յաջողութեամբ առաջ կը
տանիս : Դպրոցէն ելլելուդ ,
ուզած արուեստիդ կրնաս ծառ
ուայել : Անտարակցոս բարեգործ
մարդէ մը կամ տէրութենէ
օգնականութիւն պիտի գտնես :
Ուզածդ պիտի ըլլաս , զօրավար ,
երկրաչափ , բժիշկ , փաստա
բան , ընտանիքիդ կորսնցուցած
վիճակը նորէն պիտի ստանաս ,
ան ատեն քու մայրդ հիւանդա
նոցէն կը հանես , իր ծերութեան
օրերուն պատիւ ու նեցուկ
կ'ըլլաս :

—Ո՞հ , պատասխանեց , դուք
իմ մայրս չեք ճանչնար , թէ որ

հիւանդանոցը մտնէ , վեց ամիշ
սէն կը մեռնի : Ուսման ընթաց
քըս լմնցնելը ինծի համար եր
ջանկութիւն մընէ , բայց կըզ
գամ որ պարտքս մօրս քով կե
նալ զանի խնամել և անոր օդ
նելնէ : Իմ պարտքս կատարելով
աւելի երջանիկ պիտի ըլլամ , :

Յովիշաննէս դպրոցէն ստա
ցած մրցանակներովը գեղեցիկ
գրքատուն մը կազմեր էր , ոս
կիէ ժամացոյց մը ունէր , որն
որ սատիկանը իրեն ընծայեր էր .
գեղեցիկ զգեստներ ունէր , ա
մենը ծախել տուաւ , պղտիկ
առուտուրի մը սկսելու դիտա
ւորութեամբ : Փերեղիկ մը ե
ղաւ , կարկանդակ ու տղոց խա
ղալիք կը ծախէր . ամեն մարդ
իր վարքին վրայ կը զարմանար
ու կուզէր անկէ բան մը գնել :

Ասանկով իր ու մօրը օրուան
հացը կը վաստկէր :

Յովհաննէս երբ մեծցաւ ու
զօրացաւ, պանդոկի մը մէջ
գործակատար եղաւ. ասի դը
ժուարին արհեստ մըն է, բայց
իր մայրը հանդարտ ապրեցնելու
չափ կը վաստկէր :

Քսանուհինգ տարիէ ՚ի վեր
օր մը իր խեղճ այրի ու հի-
ւանդ մօրմէն չքամնուեցաւ,
որդիական անձնուիրութեան
կատարեալ օրինակն ըլլալէ չք
դադրեցաւ. իր զքաղմանց բազ-
մութեանը մէջ ունեցած պա-
րապոյ վայրկեանները կուգար
անոր քովը կանցընէր, և մայրը
երբեմն տաք օրեր՝ իր թեւին
վրայ կրթընած գաշտերուն մէջ
կերթար հունձքէն մնացած
հասկերը ժողուելու :

Պանդոկի մը գործակատար
ըլլալը շատ մը նախատանաց
ենթակայ է : Յովհաննէս վի-
ժիէ վեհանձն էր, բայց այսու
ամենայնիւ առանց տրտնջալու
կը համբերէր ճամբորդներուն
անտեղի ու լիրբ վարմանցը,
որոնք իր ով ըլլալը և ինչ ար-
ժեք ունենալը չէին գիտեր . և
իր ազնիւ վարքին զգացմանցը
մէջ ամեն բանի համբերելու
զօրութիւն կը գտնէր :

Բայց զանիկա ճանչցողները,
կը մեծարէին ու կը զարմանային
անոր վրան, իր գպրոցի հին ըն-
կերները, որչափ ալ իրենց ըն-
կերական դիրքը շքեղ ալ էր,
միշտ առաջուան բարեկամու-
թիւնը անոր կը ցուցընէին, և
անոնցմէ իւրաքանչիւրը՝ երբ
խեղճ սպասաւորին հանդիպէր,

անոր հետ խօսակցիլը և անոր
ձեռքը սեղմելը իրեն պատիւ
ու զբօսանք կը համարէր :



ՄԵԾԵՐՈՒ, ԾԵՐԵՐՈՒ ՈՒ ԲԱՐԵՐԱՐ
ՆԵՐՈՒ ՊԱՐՏՈՒՊԱՏՇԱՋ
ՄԵԾԱՐԱՆՔԸ

Կան անձինք, որոնց վրայ այն
պիսի զգացում մը իմանալու
ենք, որ շատ կամ նուազ որդի-
ական սիրոյն կը նմանի :

Պէտք է ուրեմն որ յարգենք
մեր մեծերը, դատաւորները և
հասարակաց իշխանութեան բո-
լոր աւանդապահները :

Նաեւ կրօնքին պաշտօնեայ-
ները մեր մանկութեան հասա-
կէն ՚ի վեր պէտք է որ մեր յար-
գանացը առարկայ ըլլան . բա-
ւական չէ իրենց անձը մեծա-
րել, պէտք է անոնց խրատնե-

րուն ալ հետեւիլ. բարեպաշտ
մտադրութեամբ պէտք է մտիկ
ընել այն երկնային՝ բարոյական
պատուիրանաց, որ Աստուծոյ
կողմէն մեզի կը քարողեն, և
այն պատուիրանաց համաձայն
կեանք մը վարել :

Այն դաստիարակը որ մեր
տղայութեանը հոգ ու խնամք
տարեր է, Աստուծոյ ու մեր
ծնողաց ընտրած պաշտօնեան է
որ մեր միտքը կրթէ և մեզ բա-
րի սովորութեանց վարժեցնէ.
այս պատճառաւ միշտ մեզի սի-
րելի ըլլալու է : Մինչ մեր կը ր-
ժութիւնը կը լմնայ, պէտք է
որ անոր վրայ միշտ խորին ե-
րախտագիտութիւն մը ունե-
նանք, ու սիրոյ և յարգանաց
նշաններ ցուցընենք անոր :

Տղայ մը պէտք է որ իրմէ մե-

ծերը մանաւանդ կանայքը ու
ծերերը միշտ մեծարէ : Ով որ
ծերի մը վրայ կը խնդայ, չար ու
վատ մէկն է, ու բոլոր աշխարհ
զինքը կանարգէ : Պէտք է ա-
մենայն կերպով ծերերը պատ-
ռւել, երբեմն իրենց հասակէն
առաջ եկած դաժան բնաւո-
րութիւնը համբերութեամբ
կրել, պէտք է ամեն տեղ աղէկ
տեղերը զիրենք նստեցնել, և
իրենց ամեն տեսակ պատիւ ու
մեծարանք ցուցընել :

Թէ որ մէկը մեր հօրը կամ
մեր մօրը աղէկութիւն մը ընէ,
անոր յիշատակը բնաւ մտքեր-
նէս չհանենք : Թող այն անձը
մեր մասնաւոր յարդանքին ա-
ռարկան ըլլայ :

Տղայ մը իր հօրն ու մօրը ա-
տելութիւնները ժառանգելու

չէ, որովհետեւ կրօնքը մեզի
կ'արգիլէ որ և իցէ մէկը ատել,
ու մեզի կը հրամայէ ներել ա-
նոնց որ մեզի չարիք մը ըրեր
են, բայց տղայ մը պէտք է որ
իր ծնողացը իրենց բարերարնե-
րուն նուիրած երախտագիտու-
թեանց մասնակից ըլլայ . և
պէտք է որ այս երախտագի-
տութեան զգացմունքները իր
ծնողացը թողուցած ժառանգու-
թեան մէկ մեծագին մասը հա-
մարի :

Երբեմն երեսէ ձգուած կամ
դժբաղդ տղայ մը ազգականէ
մը կամ օտարէ մը հայրենի խը-
նակներ կընդունի : Երբեմն
հօրեղբայր մը իր եղբօրորդին
կը կրթէ և անոր խնամակալու-
թիւնը յանձն կառնէ . Երբեմն
բարեգործ մարդ մը որբի մը վը-

րայ կը խղճայ , անոր պիտոցքը
կը հոգայ , անոր մանկութեանը
վրայ կը հսկէ , և անոր արհեստ
մը կը սորվեցնէ կամ սովլրեցնել
կուտայ , որպէս զի կարող ըւ-
լայ իր ապրուստը ճարել :

Այսպիսի առաստաձեռն բա-
րերար մը հօր ու մօր ամեն ի-
րաւունքները ունի : Տղան պէտք
է որ զանի մեծարէ , սիրէ , ա-
նոր հնազանդի , վստահի և
խրատներուն մտիկ ընէ , կը
պարտաւորի նաեւ անոր համար
գորովալիր ու սրբազան երախ-
տագիտութիւն մը սնուցանել
սրտին մէջը , որ իր բոլոր կե-
նացը ընթացքին մէջ յայտնի
պիտի ըլլայ աւելի գործքով
քան թէ խօսքով :

Ահա այսպէս ըրաւ մանկա-
հասակ Ատէլը , որու վար-

քը հիմայ պիտի պատմենք :
Այսպէս կը վերջացնենք այս
տղոց նուիրեալ գրքոյկը , ինչ
պէս որ սկսեցինք միշտ իրենց
միտքը բերելով որ երախտա-
գիտութիւնը սրբազան պարտք
մընէ . առանց երախտագիտու-
թեան առաքինութիւն չըլլար ,
և հետեւաբար ալ երջանկու-
թիւն :

ԴԵՌԱՀԱՍԱԿ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՒՆ

Ատէլ Քայիէ , Պըզանսօն ծը-
նած աղքատ զօրականի մը աղ-
ջիկն էր :

Իր տղայութեան ատեն Փա-
րիզու մէջ Ճերմկեղէն կարող
առաջին կարգի գործաւոր տի-
կին Տիւքօռմիէյի խնամքները
ընդունեց , որ իր արհեստը ա-
նոր սորվեցուց :

Ատէլ՝ իր բարերարուհւոյն
շնորհիւը կատարեալ գործաւոր
մը ըլլալով՝ իր ծնած քաղաքը
եկաւ, ուր պատուաւոր կեր-
պով իր ասպրուստը կը ճարէր։
իմացաւ որ Տիւքօռմիէ տիւ-
կինը հիւանդացեր էր։

Ամեն բան իժողուց, ու ա-
նոր քովը գնաց։

Ան վայրկենէն ՚ի վեր Տիւքօռ-
միէ տիկնոջ հիւանդութիւնը
օր քան զօր աւելի ծանրացաւ։
Ասստիկ կուրծքը բռնուեցաւ,
յաճախ շնչարգելութեամբ կը
տանջուէր, անանկ որ աշխատե-
լու կամ ծանր գործի մը զբա-
զելու անկարող եղաւ։

Գործարանին վարչութիւնը
իր տանը հոգերը բոլորովին Ա-
տէլի վրայ մնացին, որ իր գո-
րովալից ու խորին երախտագիւ-

տութեամբը հիւանդին վիճա-
կին պահանջած ամեն ծառա-
յութիւնները կընէր։

Բայց հիւանդութիւնը շատ
երկարելով ատեն մը եկաւ որ
Տիւքօռմիէ տիկնոջ իր պիտոյքը
հոգալու չափ ստակը չմնաց,
ուստի բոլոր իր ունեցածները
հետզհետէ ծախել ստիպուե-
ցաւ. տանը մէջ բարեկեցու-
թեան նշան եղող կահ կարասին
աներեւոյթ եղաւ. քիչ ժամա-
նակի մէջ գժբաղդութեան և
աղքատութեան տեսարանը կը
տիրէր։

Ատէլ ամեն բանի հասաւ.
Երբէք չէր վհատեր, ոչ կրած
նեղութիւններէն և ոչ հանա-
պազօրեայ յանձն առած զոհո-
զութիւններէն. միայն հիւանդը
խնամելու համար աշխատու-

թենէն կըդադրէր, շատ անգամ ալ գիշերները անկողնէն կ'ելլէր հիւանդին պէտք եղած դարմանները մատուցանելու համար։

Երբեմն հիւանդը ինքզինքը աղէկ գտնելով, կ'ուզէր գործի ձեռք դարնել. բայց անոր աչքերը աւրուած ըլլալուն պատճառաւ, Ատէլիր վարպետուհւոյն կարածը քակելու և նորէն սկսելու կստիպուէր։ Բայց այս ալ անոր քնացած ատենը ծածուկ կընէր, որպէս զի իմանալով սիրտը չցաւի։

Խեղճ կինը մեռնելէն առաջ, հիւանդութեանը միջոցին ութը վերջին ամիսներուն բնաւ անկողնէն դուրս չ'ելաւ։ Ատէլ չհաւանեցաւ որ զանիկա աղքատանոցը դնեն, բոլոր վաս-

տրկածը վատնեց, պէտք եղած ծախքերուն հասնելու համար ամեն ունեցածը գրաւի դրաւ։

Այս անձնուիրութիւնը զարմանալի ցուցնողը այն է որ, քանի մը շաբաթ, քանի մը ամիս չտեւեց, այլ անընդհատ տասուերկու տարի, առանց այս առաքինազարդ աղջկան եռանդը վայրկեան մը պաղելու։

«»»

ՎԵՐՁԻՆ ԽՐԱՏ

ԸՆՏԱՆԻՔ

Մեր երիտասարդ աշակերտաց նուիրեալ այս պղտի գիրքը լը մընցընելէն առաջ, իրենց ապա գային վերաբերեալ քանի մը խիստ կարեւոր գիտողութիւններ պիտի ուղղեմ անոնց։

Առաջինը, այն է որ իրենց

ծնողքը սիրելով և անոնց խօսքին հնազանդելով առանց աշխատանքի և գրեթէ անզգալի կերպով մը պիտի ստանան բարի մարդու մը բոլոր յատկութիւնները :

Իրօք ընտանեկան առաքինութիւնները, բոլոր միւս առաքինութիւններուն վարժութիւնը կրնան սեպուիլ. ընտանեկան պարտուց կատարումը բոլոր ուրիշ պարտքերը քաղցր ու դիւրին կընէ :

Պղտիկուց համեստութեան վարժուած հոգի մը, ետքէն չկրնար ուրիշ սովորութեանց հակիլ, մանկութենէն ՚ի վեր մաքուր և սուրբ զգացմունքներով սնած հոգին ալ ուրիշ սնունդ չընդունիր :

Օրինակի համար, իր ընտան

եացը անձնուեր մարդը, աշխատանքն ու գործունէութիւնը կը սիրէ, որոնց միջոցաւը կրնայ իրեն բարեկեցութիւն մը պատրաստել, կարգն ու իրնայողութիւնը կը սիրէ, որոնք մինակ կրնան այս բարեկեցութիւնը ապահովցնել :

Ուստի ընտանեկան առաքինութեանց գործադրութիւնը ամեն գովելի ու վեհանձնզգացմունքներու ծնանելուն պատճառ կը լլայ :

Մաքուր և միշտ նորածին հաճոյից աղբիւր մընէ այն : Մանաւանդ անով է որ մարդս երջանկութեան արժանի կ'ըլլայ և զայն կը վայելէ :

Երջանկութիւնը սովորաբար միաբան և առաքինազարդ ընտանիքի մը վարձքն է :

ի՞նչպէս գուրսը կրնանք անկեղծ ու տեւողական սեր մը գտնել, թէ որ Աստուծոյ՝ մեր ընտանիքին մէջ մեզի համար ստեղծած սէրը չենք ճանչնար։ Արժանի կրնանք ըլլալ արդեօք Ճշմարիտ հաճոյքները վայելելու, թէ որ անզգայ ըլլանք այն մաքուր հաճոյից, որոնց աղբիւրը սոսկ բնութեան և առաքինութեան մէջ կրնայ գտնուիլ։

Անիկա որ առաքինութիւնը իր ընտանիքէն գուրս կը բնորու, զայն բնաւ չդտնելու վրանքին մէջն է։

Ուր կը յուսայ ուրեմն երջանկութիւնը գտնել։

Խաղերունու զուարձութիւններուն մէջ, աղմկալից զբաղանաց մէջ։

Բայց զբօսանքներն ու խա-

ղերը միայն քանի մը վայրկեան կրնան զմեզ զուարձացնել, աղմրկալից զբաղմունքները մեզ կը թմրեցընեն, ու սրտերնիս պարապ կը ձգեն։ Ընտանեկան ուրախութիւնները, ընդհակառակն, մարդուս սիրտը կատարելապէս գոհ կընեն, իրենց զուարձութիւնը անսպառ է, որչափ որ զանոնք վայելենք այնչափ աւելի կուզենք վայելել, ժամանակը ուրիշ զուարձութիւններէն խորշեցնելով զմեզ, զանոնք աւելի մեծագին կընեմեզի։

Անկէ գուրս գտնուող զուարձութիւնները անցաւոր ու երկդիմի են, անոնց դիմողը սուտ խնդութիւններ կը վայելէ։

Անկեղծ սէրը, Ճշմարիտ ուրախութիւնները, ընտանեաց

մէջն են. բարի և առաքինի ծնող
զաց, ժրագլուխ ու գորովալի
կնոջ մը, բարեպաշտ հեղ տր
ղոց և այնպիսի բարեկամաց
քով կը գտնուին որ արիւնն ու
սէրը մեղի եղբայր ըրած են:

Այս սիրելի էակները մեր
վիշտերուն մասնակից ըլլալով
զանոնք կը մեղմացընեն, մեր ու
րախութիւնները, անոնք ալ
զգալով՝ մեղի համար կրկնապա
տիկ խնդութիւն կը պատճառէ:

Երանի՛ թէ այս վերջին դասը
այն սիրելի տղոց միտքը մնար,
որոնք իրենց նորածին յիշողու
թիւնը վարժեցընելու համար,
այդչափ մտագիր ջանքով՝ իրենց
պարտքերուն ուսմամբը իրենց
համար նոր եղող կարդալու
արուեստին վարժութեանն ալ
զբաղեցան:

Իցի՛ւ թէ որդիական սէրը,
որն որ իրենց սրտին մէջ տը
պաւորուած է, կարող ըլլար
պարտաւոր մարդու և բարի
քաղաքացւոյ մը անհրաժեշտ
եղող առաքինութիւններով զա
նոնք զարդարել:

Աստուած տար որ մանուկ
հասակնուն մէջ իրենց ընտա
նիքին խնդութիւնն ու պատի
ւը ըլլալէն ետքը վայելէին այն
երջանկութիւնը որ ընտանեկան
կենաց պտուղն է:





1643

0025731

0025731

ՀՀ Ազգային գրադարան



NL0025731

ՅԱՆԿԱ ԳՐԱՅԻ

Ի ԴՐԱՍԱՆ ՅՈՒՍԵՓԱՅ ԳԱՎԱՅԵԱՆ

(Արժ. մէջիսը 20 դր. հաշուելով)

	Գ.Բ.	Գ.Բ.
Այրենարան Հեղարան և Ծններցարան	—	10
Աշխարհազրութիւն Քաղ. Բնա. Կարսկաշնան	5	20
Աշխարհազր. Աւտոմ. Բնա. Քաղ. Գարազաշ.	7	
Աշխարհազր. " " " Ա. Միքայել	7	
Գրագիտութիւն առնեան Ե. Մուրատեանի	8	
Գեղազրութիւն կուրհեան Հայ. Գլղ. Յն. Տն. Տն.	4	
Գեղազրութիւն Մուկուայի միաց	8	
Երգարան նոր կամ Քնար Հայաստանի	4	
Ընթերցարան կամ Գաստիարակ. Գարազաշ.	2	
Ընթերցարան կամ Կախագիտութիւն Ա. Փափազ.	4	
Թուաբանութիւն ընդարձակ Տ. Պօղաննան	10	
Փողովրդական Մատենադարան Ա. Բ. Գ. մաս	5	
Հատընտիր թաղուածք ՚ի նախնեաց Գ.բզ.	9	
Հեղարան	—	15
Մանր ուսմունք Գրիստոնէական Գ. Մարկոս.	1	20
Նոր ընթացք զրաբառ լեզուի Մուրատեան	2	
Պատմ. Արքազման Ա. Փափազեան	4	
Պարտր Տղայոց	5	
Պատմ. Արքազման Ա. Գարազաշ.	1	
Ակզրունք դաստիարակութեան Ա. նոր.	2	
Բազզամ ճէտվէլի	2	
Փոքրիկ բարուսպար կամ Կամականի	7	
Գերականութիւն գործնական Գարազաշ.	6	
“ ընդարձակ ” “	6	
“ համեսուտ ” “	5	
Գերականութեան սկզբունք	2	
Գերականութիւն ըստ Օլլէնտորֆի Գաղղի- երէն և Հայերէն Գարազաշ.	20	
Գերականութիւն Շիշմանեանի Հայերէն	5	
“ ” “ Գաղ. Հայ.	7	
“ ” Լըքլէրի ” “ ”	4	20
Գերական բազմապատկեր կամ Այրենարան	—	50
Գերական կամ Այրենարան հին ոճով	7	